Ն. 4355 1880 ՄԱՅԻՍ 14 ՇԱՐԵՆՊԻՀ

ԵՒԿԻՐՄԻ ՊԻՐԻՆՃԻ ՍԼՆԻ

ԱԼԱՖՐԱՆԿԱ. 26 ՄԱՅԻՍ ՀԱՐԵՆՊԻՀ Ն. 4355

ԳԻՆԱԹԼԱՐ

Իսթանպոլի՝
Կիր սէնէ մէկիւրէ 10
» 5
Ամիսը այ 2½
Իւր » » 40 փարա մէկիւրա

Թաշրալար իլին
Կիր սէնէ, մէկիւրէ 10
Ամիսը այ » 6
Բոլթա իւճրէթի պէտէ այնա տիր։

Մասիսի Աստղ

ՄԻՒՆԱՏԻՒ ԻՐԱՒԻՆԱՅ

ՃԷՄԱԶԻ ԻՒԼ ԱԽԻՐ ١٢ ١٢٩٧ — ՄԱՅԻՍ ١٤ ١٢٩٦

ԻԼԱՆԼԱՐ

Պէրլինէի տէֆթէրի իլին սաթիրը 3 ղրշ
Ֆրանսէ » » » 2 ղրշ
Իւրիւնէ » » » 1 ղրշ

Իլան տրտրանա գօնուլմասան իլանաթ ու իխթարաթըն սաթիրը 5-ով մէքթուպար Ղ. Ֆանոսեան. Ն. մինէ կաղիրը։

Իսթանպոլու Գալաթատա Բէնի չէնպիհ-պազարտա Իրսի խանրնտա Ն. 11։

ՏԱԼԻԼԻՅԷ

Իսթանպոլ ճիվարընտա պուլունան սու պէնալէրինեն, սուրէթի մախսուսէտ մուայէնէսիյլէ, թէմիզէտիլմէսի վէ թամիր իտիլմէսի նէ կիպի թէտապիր վէ ամէլիէաթա միւհիմ օլսուզունու արզ ու պէեան ԻԹՄԷՔ իւզրէ, կէչէն կիւն թաքիր հազրէթի Բաթիշահիտէն մէմուրէն պիր հէյէթ կէօնտէրիլմիշ, վէ պու հէյէթին թահգիգաթը զաթը Շահանէէ արզ վէ թագտիմ իտիլմիշ օլսուզունտան, մէկէրիւր թահգիգաթ, մէճլիսի խասը վիքէլաճա մէվզուի միւզաքէրէէ գօնուլարագ, գարարընընա պա մազպաթա արզ ու պէեանը իշին, մապէյնի հիւմաեունտան պաշ վէքիլ բաշա հազրէթլէրինէ իրսալ պույրուլմուշ տուր։

—Շէյխիսլամ Մ. Պիւրնէս նամ Ինկիլիզ ճէրհ իտէնլէր, տիւնքի կիւն էօյլէն Ինկիլիթէրրա գօնսօլոսխանէսինէ կէթիրիլէրէք, վագէա էնտարնտա միւմանլէյհ իլէ պէրաբեր պուլունմուշ օլան Իքի մատամ իլէ մուվաճէհէ իտիլմիշտիր։

—Ինկիլիթէրրա սէֆարէթի մաեէթ վաքօրու Բաբիա, Էվվէլքի ագշամ Մաթթեաս միւթէվէճճիհէն Տէրիսաատէթտէն հարէքէթ իլէմիշ տիր։ Անքն եէրինէ Ֆալգօն նամ վաքօր Տէրիսաատէթէ կէլէճէք տիր։

—Մալիւմ տիր քի Գաբէ Պէյ բաթէնթա նիզամնամէյի ճէտիտինն գապուլինէ տէկին, թէպասյի էճնէպիլէէտէն մուվագգաթէն թէմէթիւ վէրիկի աղնմասընա տայիր սէֆարէթլէրէ պիր թէքլիֆ իթմիշ իտի։ Սէֆարէթլէր, պու կիւնլէրտէ մէզքիւր թէքլիֆի միւշթէրէք իլ մէալ պիր նօթա իլէ բէտա, վէ բաթէնթա նիզամնամէսինին բէք ազը սուրէթտէ թահգիգ իտիլմէսի խուսուսունտա էճնէպկի մուրախասլարընա իտիլէն իանատաթը ճէրհ էյլէմիշլէր տիր։

—Պիւքրէշտ թաղ ու նէշր օրընմագտա օլան Սիլօկ նամ Բում զաղէթասընտա, թախտիշի էզհանը մուճիպ օլան ամթիտէքի հավատիս կէօրիւրմիշ տիր։

«Բիվանէթէ կէօրէ, Պուլղար օրտուսու, ժէնէրալ Էշէնրօտան թահթը գօմանտասընտա պուլունտուզու հալտէ, Վարնա իլէ Շումնու արասընտա Բրավատիտ ճէմ իտիլէճէք տիր։ Իշպու թէտապիր, եազընտա Բումէլիի շարգիտէ վուգուլաճագ օլան վագբալար սէպէպլինտէն ԻԹԹԻԼԱԶ օլընմագտա տուր։ Պուլղարիսթան իմարէթի տախի վագբայի մէզքիւրէէ իշթիրաք նիկէթլինտէ տիր։ Բումէլիի շարգի պիր գաչ կիւնէ գատար իսթիգալընը, վէ Պուլղարիսթան իլէ պիրլէշմիշ օլսուզունու իլան իտէճէք տիր։»

Մէզքիւր զաղէթա, Պուլղարիսթանընը, Բիրօթը Սբրպլարատան, վէ Արաս թապէասընը Բումանիաբրատան թալէպ ԻԹՄԷՔ իտէ օլսուզունու պիլտիրիէօր։

—Կէչէն բաղար կիւնիւ սարայը հիւմաեունտա զաթը հազրէթի Փատիշահինին Թահթը ըլտսէթլինտէ իւլէմա մէճլիսի ԻԹԹԻԼԱ մէճլիսի տիւրլիւ մէսէլէսի թէզքէքիւր օրընմշ տուր։

—Բումէլիտէ տախի զահթ հիւքմինի ԻԹԹԱԼԷ պաշլամշ տուր։ Եանեանընն ճիհէթը չըմալիէսինտէ զբթ. ԼԷԳ հիւքմ ԻԹՄԷՔտէ օլսուզու Բումբրիգխանէսինէ պիլտիրիլմէքլէ, Բումբրիյի հազրէթլէրի, Պաղը Ալի նէզտինտէ թէշէպիւսաթ ԻԹԹԱ խոպ, պունքն իզէրինէ, պաշ վէքիլ հազրէթլէրի Եանեա վալիսինէ, միրի սուրատ.ընքն զահթզէտէկանտա թէվզիինի էմր պուեուրմուշտուր տուր։

—Պիր չօգ քիմէլէր չայբը բէյնիրի եէեէրէք խասթա օլմագտա տուրտար։ Պունու, բէյրիրի թաղէ սագլամագ իշին սարտրգլարը եաբրակլարա համ իտիւօրլար։ Պաղէն պու եաբրագլարա զէհիրլի նէպտթ դարբշտրընտան, խասթալրդ պունտան նէշէթ իտիւօր։ Շէհիր էմանէթի պունքն էնտիւնիւ ալմագ իշին էյի պիր թէտապիր ԻԹԹԻԼԱԶ իտիւ տիր, չէօյլէ քի բէյրիր սաթանլարընը, իւզիւմ եաբրաղընտան մասատա եարրագ դուլանմալարընը թահթը մէճիւիէթէ ալմշ տուր։

—Ֆրանգ ուսուլի իւզրէ, ագշէլէրի պիրլէշտիրմէք իշին, Բումանիա, Պուլկարիսթան վէ Սբրպիսթան միւանէսինտէ պիր մուգավէլէնամէնին ադտը միւզաքէրէ օրընմագտա օրուպ, Բումանիա օթուզ, Սբրպիսթան օն ԻՔԻ վէ Պուլկարիսթան օն պէշ միլիօն ֆրանգ կիւմիւշ, վէ պէշ միլի գատար ալթուն տարպ ԻԹՄԷՔ սէլահիեթինտէ օյանագլարընը զաղէթալար բրդատտր բարեօրար։

—Եանան սէֆիրի Մ. Գանտուրիսթի իլէ սէֆարէթ մէմուրընը, պունտան ԻՔԻ ԻՒՂ կիւն էվվէլ Պիւյիւքտէրէէ նագլ ԻԹՄԻՇ օրտուգլարընտան, սէֆարէթ մանէթինտէ օրան վաքօր տախի օրտեա կԻԹՄԻՇ, վէ Սբրպիսթան սէֆիրինին տախի պու կիւնլէրտէ Թարապիտա նագլի մուտամէմէ պուլունմուշ տուր։

—Ինկիլիթէրրա բարլամէնթօսու ազասընտան օրտ, Էվրօբա գԻԹԱՆՆա պուլունան վիլայաթլէր ԹԷՏԳԻԳի նիզամնամէր տախիլիէսինէ մէմուր գօմիսիօնա, Ինկիլիթէրրա տէվլէթի թարաֆընտան մուրախաս թայէին դԷԼԷՆան լորտ Էտմնտ Ֆիցգ Մորիս, տիւնքի կիւն Պաղը Ալիէ կիտէրէք, խարիճիէ նազբրը բաշա հազրէթլէրի իլէ կէօրիւշմիշ տիր։

Մէզքիւր գօմիսիօնա թարաֆը Պաղը Ալիէն նասը պույրուլաճագ գօմիսէրին պու կիւնլէրտէ մէկէմուրիյէթի իճրա օլունաճագ տուր։

—Սէֆարէթ թէրճէմանլարընտան միւրէթթէպ պիր թահգիգ վէ թէֆթիշ գօմիսիօնունա հէվալէ իտիլմիշ օլան ուսուլը մուհաքէմաթ նիզամնամէյի ճէտիտինին թահգիգաթը, պու կիւնլէրտէ խԻԹԱՄ պուլմուշ տուր։ Գօմիսիօնու մէզքիւրուն միւզաքէրաթ վէ մուամէլաթը պիր բաբօրթօտա խիւլասաթէն եազընմբշօլուպ, պու բաբօրթօ թապ իտիլմիշ տիր, վէ մուրախասլար թարաֆընտան սէֆիրլէրինէ թագտիմ օլունմագ իւզրէ տիր։ Զանն օլունտուգունա կէօրէ, գօմիսիօն թարաֆընտան վագը օլան թատիլաթ, Պաղը Ալի ճանիպինտէն գապուլ օլունաճագ տուր։ Մէյտանտա օլան ֆարգ, եալընըզ, վէրիլէճէք հիւքմ, սէֆարէթլէրին արզուսու իւզրէ տօպրատան տօպրու գօնսօլոս մարիֆէթիլէ մի, եօգսա նիզամնամէտէ եազընընը վէճհ իւզրէ, գօնսօլաթօ թէրճէմանը եաղոստ գավառընն հազրը պուլունմասընա գավառընն հազրը պուլունմասընա մահքէմէ տզալարը մարիֆէթիլէ՞ մի իճրա օլունաճաղը մատատէսի տիր։

—Եանեա վալիսինին պիր թէլէգրաֆնամէսի, պիր պէօրիւք Եունան սասքիրինին Օսմանը հուտուտընը կէչէրէք սասքիրի չահանէ իկէ միւսատէմէ իլէտիյի, վէ Սավա փոշա հազրէթլէրինին, Եունան սասքիրինին սինօրու թէճավուզ ԻԹՄԷՔինէ գարշը պա թահրիրատը ումումիեէ բրօթէսթօ իլլէտիկինի տիւնքի նիւսիէմիզատ եազմշ իտի։ Եունանիսթանը Տէրիսաատէթ սէֆարէթխանէսի իշպու խապերի չուվճհ իլէ թատհիհ ԻԹՄԷՔլիկիմիզի ռիճա իլլէմէքտէ տիր, չէօյլէ քի, Օսմանը թօբրաղընը պատանրար Եունան սասքիրլէրի օրմեեպ, պիր սաքս Օսմանը սասքիրլէրի իմիշլէր, վէ միւսատէմէ Եունան թօբրաղընտա, քէսրէթ իւզրէ պուլունան պիր Օսմանը միւֆրէզէսի իլէ Եունան հուտուտա սասքէրլէրի միանընտա վուգու պուլմուշ տուր։

Եունան սէֆարէթխանէսի, միւսիս Թրիգուբինին, Պաղը Ալի նէզտինտէ Օսմանը գօմանտանլարընը թավր ու հարեքէթի իշին թէպլիզաթ ԻԹՄԱ խոպ թարղլիէ թալէպ իլլէմիշ օլսուզունու պիլտիրմիշ տիր։

(Ֆ-ը ԹԷ- Պօֆօր)

—Բուսիա սէֆիրի ճէտիտի սասքիրէն օլսուզու իւզրէ, պրէքտը վէ ռիճալ հազարթիրտան քէնտինին զիհարէթ իտճէք զէվթը եաբրն քի բէնչէնպիհ կիւնիւ էօյլէսէն սօնրա գապուլ իտէճէկինի մէքթուպլար իլէ պիլտիրմիշ տիր։

—Ֆրանսա մուսահիթկիւզրը ճէտիտի, պու կիւն Պաղը Ալիտէ խարիճիէ նազբրը բաշա կէօրիւշճէք տիր։

—Մալիւմ տիր քի, հիւքիւմէթի Սէնայէ իլէ Դալաթա պանքէրլէրի միւանքնտա օն սէնէ իշին ագա օլունան պիր մուգավէլէ մուճիպինճէ, պանքէրլէր բուսումը սիրթէթ վարիատթընը քէնտիլէրի ավգ վէ դագզ ԻԹՄԷՔտէ տիրլէր, վէ մէզքիւր բուսումը սիրթէթէն իքիսի, Եանի Թիւթիւն վէ Թուզ, հիւքիւմէթին հիսապընա հընգզ իտիլմիշ տիկէր տէօրտիւ, եանի տամկա, միւսքիրաթ, պալըգ վէ իբէք բուսումը իսէ, մուայէնէ պիր ֆիսատ իլէ միւլթէզիմլէրէ իլդամ իտիլմիշլէր տիր։

Մէզքիւր հասրլաթը մէճմույի, յունվար 1/13տէն կէլէճէք յունիս 1/13է գատար 500,000 լիրաեա պալիզ օլաճագը թամամին օլունմուշ իտի։ Ֆագաթ զալիպա պու հիսապ եանլըշ օրմուշ տուր։ Զինքի չիմտիեէ գատար անճագ 460,000 լիրա թահսիլ օլունուպ, հիչ շիւրհէ եօգ տուր քի, գալան օն հաֆթա զարֆընտա տա գուսուր 340,000 լիրա թահսիլ օլունամաղ։ Պու նէթիճէ, եալընըզ ավեանը Օսմանիէ թահվիլաթընը համիլ օլանլարը մէյեուս գԷԼմաեբպ, բուսումը մէզքիւրէյի իլլիկամ իտէն պանքէրլէրի տախի մէյեուս գԷԼաճագ տուր, չունքի պա մուգավէլէ ալմալարը լազըմ կէլէն մէպլաղը ալմալարը շիւպհէլի տիր։

Իշպու ատէմի մուվաֆֆագըյլէթին սէպէպլէրի, մէմէքէթլինին ֆագԷԼԼԷՂ տուր, զերա թէէմին իտիլմիշ տիրլիկինէ կէօրէ, թուզան տարտիրիկինէ կէօրէ, բուզան թէքնէզիլ պուլմուշ տուր, վէ պիր ատ պաղը սույի խԻԹիմաթ տուր քի, եէնի իտարէ, պունլարըն թէքմիլէն կօնիսիսի ալամամշ տուր։ Ճուբասը սահիհ տիր քի, էկէր Պաղը Ալի հագԷԳԱԼԷՆ քէնտի մալիսէսինի իսրահ ԻԹՄԷՔ իսթէր իսէ, պիր թագԴԱՄ եարբպուչուգ թէտարիրէր ԻԹԹԻՖԱՔ ուսուլինի թէր.ք, վէ քէնտի վարիատթընը արթրըմագ իւզրէ իտիլէն հէր կիւնա զայրէթէ մուավէնէթ, վէ մա էթ թէէսիֆ մէմլէքէթիմիզատ էտիլէրի նատիրէն կէօրիւլէն միւսթայա վէ ըշվէթ ալմագ պիր թագԴԱՄ մէմուրլար էվրօբատան ճէլլ ԻԹՄԷԼ տիր։

(Գ-ը էէ Օրէ-)

—Պէյօղլունտա Թէրբ պաչընտա Ալթընճք տայիրէ մարիֆէթիլէ ինչա իտիլմէքտէ օլան պաղչէնին վէ օրթասընտա եաբրլան կիւզել քէօշկիւն ամէլիէաթընա նազարէն, մէզքիւր պաղչէնին պիր պուչուգ սահա գատար վէ պէլրի տահա էվվէլ քիւշտա օլունաճաղը զանն օլունմագտա տուր։

—Պրուսա ճիվարլարընտա չէքիրկէ զուհուր ԻԹՄԻԿԻ մահէլլինտէն եաղըրմշ տուր։

—Պու քէրրէ էտիրնէէ շըմէնտաֆէր իկէ պիր դաչ պէօլիք սիւարի տասքիրի կէօնտէրիլմիշ տիր։

—ՎագԴԱԼԹ զաղէթասընտա պա թէէլէկրաֆ խապէր վերիլմիկինէ կէօռէ, Սէլանիք վիլայի Սալիանէ չա հազրէթլէրի, չէրդան ճումատա իրթէսի կիւնիւ Դարտֆէրլիէէտ տէվրէ չէգմշ տուր։ Էշզրէա հէր թարաֆտան թատիպ օլունտուգլարընը կէօրանիւլէրինտէն, մէզքիւր թատգիպատա մանի օրմագ իշին, Եունան թէպատասընտան ֆագԴԷ պիր քիմէյի էսիր թուտմուշտուր տուր։

Մէզքիւր զաղէթաեա կէօնտէրիլէն տիկէր պիր թէլէկրաֆնամէնէ կէօրէ, մէրզում Եունանը Ասիանին բաշա հազրէթլէրինին լզգատամ վէ զայրէթիլէ տալիմէն խէրլաս, վէ ըէյիսի էշզրէա տէրաէթի խիլիպ, գուսուրանընտա թատգիպ իտիլմիկի իշիտիրմիշ տիր։

Մէզքիւր թէլէկրաֆնամէսէ, Ինկիլիթէրրա վէ Բուսիա դօնսօլոսլարընն Տէրիսաատէթէ կիԹՄԻՔլէրի պիլտիրմիշ տիր։

—Էսատմիշ գայմագամընտան վիրուտ իտէն պիր թէլէկրաֆնամէնէ կէօրէ, չէգան հաֆթա, իւչիւ Միւսլիման օլան ատօրթի նէֆէր էշզրէա իլէ ասքէրի Շահանէ պէյնինտէ պիր միւսատէմէ վուգու պուլուպ, էշզրէանընն տէօրտու տէ գամիլ ու թէլէֆ իտիլմիշլէր տիր։

—Էվվէլքի աղշամ, Պէյօղլունտա Սիլօկօս սօգաղընտա, խանէ խալգը պաղը տօսթլարը իլէ պիրլիքտէ թատամ օտասընտա իքէն, պոշ օլան պիր խանէտէն ԻԹԹԻՍԱԼԻՆԱԿ խանէյի մէզքիւրուն իքի ընքէ, խանէյի մէզքիւրուն իքի դամընտա պուլունան ատանրգ վէ սայրէյի գԷՐՄԸՂ, վէ պիր խայլի էշեա պիրդամ իտիպ, ֆիրար ԻԹՄԷՔ իւզրէ պուլունմուշտուր իքէն, հէր նասըլ իսէ շամանթալարը տուեեուլտուգունան, եալընըզ պաղը չամաշրը վէ էլպիսէեէ տայիր էշեա պիրդամ իլէ ֆիրար ԻԹՄԻՇԼԷՐ տիր։

—Սէֆանֆօլուն բիվանէթինէ կէօրէ, ըէք չօգ վաքօր գումբանեալարը ատէնԹԷՐԷՐի, շէհրիմիզ ԹԻճարէթինին մանմուրկյէթինէ էմին օլմատըգլարընտան, պուրսանը թէրք ԻԹՄԻՇԼԷՐ, վէ պիր խայլիսատ մէմուրլարընը եօլա գոյմադ իւզրէ պուլունմուշտուր տուր։

—Մէգքիւր զաղէթա, Անատօլու դԷԹԼԷՂընտան պահա ԻԹՄԻԿԻ տրատա, պիր միւնասէպէ, Սլման. եատա Սիլէզի էեաղէթինտէ հիւքմ իտէն գԷԹԼԷԳ սէպէպլինտէն բէք չօգլարընն հիճրէթ ԻԹՄԻՇԼԷՐինի, վէ կէչէնլէրտէ եալընըզ 25,000 ֆամիլեանընն, Միւճթէմէյին Ամէրիգա մէմալիքինէ հիճրէթ ԻԹՄԻՇՕԼԱՍԱ Գ-ԼԱՐԸՆԸ պէէան իլլէմիշ տիր։

—Գալաթատա Վօյվոտա դարաղօրու ճիվարընտա ինչա օլունմագտա պուլունան պիր արասընն գումլարը իչինտէ չօճուգլար օյնատմագտա իլէն, պիր քիչիւք չօճուգ նաշը պուլուպ սիրիւքլէմէքտէլէր իլէն, պէքճի կէօրէրէք, գարագոլա թէսլիմ իլլէտիկի, վէ թապիսին մուայէնէսինտէ պէշ պուչուգ այլԷՂ գատար պիր ԳԷՂ չօճուգու օլսուզու իշխոտիմիշ տիր։

Զէնա մահէն պէրու Հայէպ թարաֆլարընտա սէյեահաթ իւզրէ պուլունմագտա օլան Կիրակոս էֆէնտի Դուզանճան, կէչէն հաֆթա ավտէթ ԻԹՄԻՇ տիր։

. . . . . .

ԼԷՂ պուլունան մահէլլէրտէ, էնմալի իլլէթի տարիատան պիր չօգ թէլֆթի վուգուտա կէլմէքտէ օրմանը, մանթէսուֆի ադիմ օգունմուշ իտի, վէ պու իքինճի ադիթէթին գուհրի տէ, զաթէն մարիմանտան մարիմ իտի, չիւնքի, ԳԷԹԼԷՂ տէնիլէն ադիթէթին, կէօպէք կէօպէկէ եաբրշմէշ օլան Իքի էքիզ չօճուգլարա պէնզէտիկինտէն, տայիմա խասթալԷՂԼԷՐ իլէ պիրլիքտէ կէղճէկի, թարիխլէր իլէ թատիպ օլունմուշ պիր ատահիրլիք իտի, վէ իշթէ պիզիմտէ պունտան Իքի տա մուգատատէմ, Վան թարաֆլարընա կիԹՄԷԼԼԻԿԻ ԹԷԼԼԻՔ ԻԹԹԻԿԻՄԻԶԵ, հէր հարտէ պիրլիքտէ հէքիմ վէ էճզա կէօթիւբէճէկիմիզի, պու էատատա մէզնի պէէան իլլէմիշ իտի։ Հէր նէ գատար կիճ գալընտը իսկտէ, մա մէմնունիյէ իշԻԹՄԻԿԻՄԻԶԷ կէօրէ, իեանէ գօմիթէսի թարաֆընտան, օլ թարաֆա կէճտէրիլմէք իւզրէ, պիր տօղթօր տարանընլմագտա իմիշ։

Մ. ԿՕՇԷՆԻՆ ՄԷԷՄՈՒՐԻՅԷՆԻ

Թայմբսը Բարիս մուխպիրի թարգընտան մէզքիւր զաղէթաեա կէնտէրիլէն, վէ Էվրօբատա թախիլի էզհանը մուճիպ օլուպ, թէէլէկրաֆլա պուրատա տախի իշար օլունան պիր գԷԹա թահրիրատը, Ֆար տիւ Պօֆօրտան նագլէն թէրճէմէ իտէրիզ.

«Մ. Կոշէն, չարշէնպիհ կիւնիւ պուրատա պէքլէնիմէքտէ տիր։ Ճիւմատա կիւնիւ տէ Իսթանպօլա միւթէվէճճիհէն պուրատան հարէքէթ իտէճէք տիր։ Միւշարիէյհին Իսթանպօլա վիրուտի, իհթիմալտիր քի Շարդ էշէրլինճէ տահա դիեատէ միւէսսիր վէ գամի պիր հարէքէթ իճրատընա գարու աչաճագ տուր։ Պէրլին մուահէտէսինտէն պէրու ԻՔԻ սէնէ կէչմիշ տիր, վէ մէզքիւր ահանտաէնին պաղը նօգթալարը իճրա օլունուպ, հալ նՕԳԹԱԼԱՐԸ իճրա օլունմագտա խիր։

—ՄէմնՕՓՕՒՆԸԼՎԱԵԷԹԻՆԷ կէօրէ, ըէք չօգ վաքօր գումբանեալարը ատէնԹԷՐԷՐի, շէհրիմիզ ԹԻճարէթինին մանմուրկյէթինէ էմին օլմատըգլարընտան, պուրսանը թէրք ԻԹՄԻՇԼԷՐ, վէ պիր խայլիսատ մէմուրլարընը եօլա գոյմադ իւզրէ պուլունմուշտուր տուր։

—Մէգքիւր զաղէթա, Անատօլու դԷԹԼԷՂընտան պահա ԻԹՄԻԿԻ տրատա, պիր միւնասէպէ, Սլմանեատա Սիլէզի էեաղէթինտէ հիւքմ իտէն գԷԹԼԷԳ սէպէպլինտէն բէք չօգլարընն հիճրէթ ԻԹՄԻՇԼԷՐինի, վէ կէչէնլէրտէ եալընըզ 25,000 ֆամիլեանընն, Միւճթէմէյին Ամէրիգա մէմալիքինէ հիճրէթ ԻԹՄԻՇՕԼԱՍԱ Գ-ԼԱՐԸՆԸ պէէան իլլէմիշ տիր։

—Գալաթատա Վօյվոտա դարաղօրու ճիվարընտա ինչա օլունմագտա պուլունան պիր արասընն գումլարը իչինտէ չօճուգլար օյնատմագտա իլէն, պիր քիչիւք չօճուգ նաշը պուլուպ սիրիւքլէմէքտէլէր իլէն, պէքճի կէօրէրէք, գարագոլա թէսլիմ իլլէտիկի, վէ թապիսին մուայէնէսինտէ պէշ պուչուգ այլԷՂ գատար պիր ԳԷՂ չօճուգու օլսուզու իշխոտիմիշ տիր։

—Զէնա մահէն պէրու Հայէպ թարաֆլարընտա սէյեահաթ իւզրէ պուլունմագտա օլան Կիրակոս էֆէնտի Դուզանճան, կէչէն հաֆթա ավտէթ ԻԹՄԻՇ տիր։

. . . . . .

ԼԷՂ պուլունան մահէլլէրտէ, էնմալի իլլէթի տարիատան պիր չօգ թէլֆթի վուգուտա կէլմէքտէ օրմանը, մանթէսուֆի ադիմ օգունմուշ իտի, վէ պու իքինճի ադիթէթին գուհրի տէ, զաթէն մարիմանտան մարիմ իտի, չիւնքի, ԳԷԹԼԷՂ տէնիլէն ադիթէթին, կէօպէք կէօպէկէ եաբրշմէշ օլան Իքի էքիզ չօճուգլարա պէնզէտիկինտէն, տայիմա խասթալԷՂԼԷՐ իլէ պիրլիքտէ կէղճէկի, թարիխլէր իլէ թատիպ օլունմուշ պիր ատահիրլիք իտի, վէ իշթէ պիզիմտէ պունտան Իքի տա մուգատատէմ, Վան թարաֆլարընա կիԹՄԷԼԼԻԿԻ ԹԷԼԼԻՔ ԻԹԹԻԿԻՄԻԶԵ, հէր հարտէ պիրլիքտէ հէքիմ վէ էճզա կէօթիւբէճէկիմիզի, պու էատատա մէզնի պէէան իլլէմիշ իտի։ Հէր նէ գատար կիճ գալընտը իսկտէ, մա մէմնունիյէ իշԻԹՄԻԿԻՄԻԶԷ կէօրէ, իեանէ գօմիթէսի թարաֆընտան, օլ թարաֆա կէճտէրիլմէք իւզրէ, պիր տօղթօր տարանընլմագտա խիր։

—ՍԷՄՆՕՓՕՒՆԸԼՎԱԵԷԹԻՆԷ կէօրէ, ըէք չօգ վաքօր գումբանեալարը ատէնԹԷՐԷՐի, շէհրիմիզ ԹԻճարէթինին մանմուրկյէթինէ էմին օլմատըգլարընտան, պուրսանը թէրք ԻԹՄԻՇԼԷՐ, վէ պիր խայլիսատ մէմուրլարընը եօլա գոյմադ իւզրէ պուլունմուշտուր տուր։

—Մէգքիւր զաղէթա, Անատօլու դԷԹԼԷՂընտան պահա ԻԹՄԻԿԻ տրատա, պիր միւնասէպէ, Սլմանեատա Սիլէզի էեաղէթինտէ հիւքմ իտէն գԷԹԼԷԳ սէպէպլինտէն բէք չօգլարընն հիճրէթ ԻԹՄԻՇԼԷՐինի, վէ կէչէնլէրտէ եալընըզ 25,000 ֆամիլեանընն, Միւճթէմէյին Ամէրիգա մէմալիքինէ հիճրէթ ԻԹՄԻՇՕԼԱՍԱ Գ-ԼԱՐԸՆԸ պէէան իլլէմիշ տիր։

—Գալաթատա Վօյվոտա դարաղօրու ճիվարընտա ինչա օլունմագտա պուլունան պիր արասընն գումլարը իչինտէ չօճուգլար օյնատմագտա իլէն, պիր քիչիւք չօճուգ նաշը պուլուպ սիրիւքլէմէքտէլէր իլէն, պէքճի կէօրէրէք, գարագոլա թէսլիմ իլլէտիկի, վէ թապիսին մուայէնէսինտէ պէշ պուչուգ այլԷՂ գատար պիր ԳԷՂ չօճուգու օլսուզու իշխոտիմիշ տիր։

—Զէնա մահէն պէրու Հայէպ թարաֆլարընտա սէյեահաթ իւզրէ պուլունմագտա օլան Կիրակոս էֆէնտի Դուզանճան, կէչէն հաֆթա ավտէթ ԻԹՄԻՇ տիր։

. . . . . .

ԼԷՂ պուլունան մահէլլէրտէ, էնմալի իլլէթի տարիատան պիր չօգ թէլֆթի վուգուտա կէլմէքտէ օրմանը, մանթէսուֆի ադիմ օգունմուշ իտի, վէ պու իքինճի ադիթէթին գուհրի տէ, զաթէն մարիմանտան մարիմ իտի, չիւնքի, ԳԷԹԼԷՂ տէնիլէն ադիթէթին, կէօպէք կէօպէկէ եաբրշմէշ օլան Իքի էքիզ չօճուգլարա պէնզէտիկինտէն, տայիմա խասթալԷՂԼԷՐ իլէ պիրլիքտէ կէղճէկի, թարիխլէր իլէ թատիպ օլունմուշ պիր ատահիրլիք իտի, վէ իշթէ պիզիմտէ պունտան Իքի տա մուգատատէմ, Վան թարաֆլարընա կիԹՄԷԼԼԻԿԻ ԹԷԼԼԻՔ ԻԹԹԻԿԻՄԻԶԵ, հէր հարտէ պիրլիքտէ հէքիմ վէ էճզա կէօթիւբէճէկիմիզի, պու էատատա մէզնի պէէան իլլէմիշ իտի։ Հէր նէ գատար կիճ գալընտը իսկտէ, մա մէմնունիյէ իշԻԹՄԻԿԻՄԻԶԷ կէօրէ, իեանէ գօմիթէսի թարաֆընտան, օլ թարաֆա կէճտէրիլմէք իւզրէ, պիր տօղթօր տարանընլմագտա խիր։

պու.քի պիր թադըմ նօդթալարը պաղը սէպէպլէրէ մէպնի չիմիսէ դաատը իճրա իսիլմէմիշ, վէ տէվլէթլէրին հարէ.քէթի միչթէրէ.քէսի մուաթթալ գալմըշ տըր . . . : Մէսէլա Գարատաղ մէսէլէսի վէ Եունան մէսէլէսի հալ ու թէսվիսէ օլունտուրտուղը կիպի, վատ օլունան եախօտ մահթուպ օլան իսլահաթա տախի հէնուզ պաշլանըրմամըշ, վէ մէսարիֆաթը ֆէվգէլատէէ վէ ի.տարէճէ սույի հալէրէ հալէա տէ.վամ իսիրմէ.քատէ պուլունմուշտուր։ Էվրօբա պու հալէրի կէօրէրէ.ք հիստէթլէնմիշ տիր, վէ էկէր Ինկիլթէրրատա ինթիխապաթ վուգու պուլմատա, եախօտ մէղքիւր ինթիխապաթ տիկէր պիր նէթիճէ հուսուլէ կէթիրմիշ օլա իսի պիլէ, էհալինին էֆ.քիարը այնի չէ.յի պէեան իսէճէ.ք իսի։ Վաղատա Ինկիլթէրրատա.քի թէպէտուլու վու.քէր իւղէրինէ, Պաղը Ալի, էհէմմիեէթի աղ օլան պաղը խուսուսլարատա մէսէլէքինի թատիլ ինթիշ իսէ տէ, բոլթիգատը էսատէն թէպտիլ օլմամըշ տըր։

«Պունուն իւղէրինէ, Մ. Կոչէնին Խաթանպօլ սէֆարէթինէ թայինի վուգու պուլմուշ, վէ միշարիէ.յհին Մըսրը խալահաթնա հիսէ.տար օլմատը, բոլթիգաճա հայիշ օլտուղու սրֆաթա նիսպէթէն, քէնտի տըր մէմուրիէթի Օսմանը իտարէսինի իսլահ իշին օլտուղունու մէմուշ ինթիրմիշ տիր։ Ինթիմալ տիր քի պու խուսուս հաղրգաթը հալատէն պայիտ տէ.յիլ տիր, չիւնքի միշարիէ.յհ, ումուրը մալիէ.յի Օսմանիէ.յի իսլահ ինթիմ.ք իշին Իսլամանպօլա կինթիմէօր։ Պունունա պէրապէր քէնտի մէմուրիէթի տէ տըրֆ բոլթիգաճա տէ.յիլ տիր։ Շու գատար քի պաշլըճա նօդթայի հարէ.քէթի, ումուրը սիէասիէ օլուպ, մահթուպ օլան մադսէտա տէ Օսմանը իտարէսինին խաշահը։ վէ եախօտ տահա տօղրուսու եէնիտէն թանզիմատ տահա [illegible] պիրիր քի, Պէրլին մուահէտէսինին ահ.քամը ըէսմիէսինի իճրատը պրադմատ միմքին օլամազ։

«Ի.քի սէնէ պէ.քէմի.քատէն սօնրա, միլլիեէճ պիր միլթէլիթ դօմիսիօնուն թէշքիլի, վէ ումուրը մէմուրէսինէ պաշլամատը, ֆիլիէն իճրա օլունմայը տըր։ Վէ պու արզուսու, հէմման մէվգբի իճրատէ գէօյմադ լազըմ տըր։

«Ինկիլթէրրա տէվլէթի, պունա էօն տեադ օլամազ, զիրա Օսմանլըլար, քէնտի տախիլի իշլէրինէ էվրօբա միւատախէլէ իսիեօր տիեէրէ.ք, պունա գարշը, Պիզանսիլրա գապինէթատունուն հիմաեէսինի տավէթ իթմէ.քլիկէ ալըշմըշ տըրլար։ Պինապէրին իհթիմալ տիր քի պու խուսուս, մուազզամ տէվլէթլէրին իպրամլարը իւզէրինէ, Ֆրանսա տէվլէթի թարաֆընատան թէշէպպիւս օլունտաղ, վէ տէրհալ պու պապատէ քէսպի մուվաֆֆաղըյէթ իսիլէճէ.ք տիր, զիրա Էվրօբա, Շարդ իշլէրի ճիհէթիյլէ մէհարէթսիզ պուլունտուեօր խուսուսընատա ալէյհինատէ զուհուրա կէլէն պիր ֆիքրի նատէզատեը, պիր ան էվվէլ սալիհէ չըղարմադ նիյյէթինատէ տիր։ Պինատէն ալէյհ Պաղը Ալիէ, ումուրը իտարէսինէ պաղմադ իւզրէ, պիր միւթէլիթի դօմիսիօն թէշքիլինի գապուլ ինթիմէսի թէքրիֆ օլունտաղ տըր, վէ պու դօմիսիօն, Էվրօբանըն հիւքիւմէթի միշթէրէ.քէսինատէն իլթիզամ օլունտարադ, ահվալը հաղրէսի տիւնեանէն սուլհ ու ասայիշինի մուհտարատա իլգա իյլէեէն տէվլէթին իսլահը հալի իշին, էն զիեատէ միւէսսիր թէատիր տիր ինթիխապընատան կէրի տուրմատատաղ տըր։ Մէզքիւր դօմիսիօնուն վազիֆէսի, սոլթ տէվլէթի Ալիէ տայինէրինին ֆայիզէրինի տիւշիւնմէ.ք օլմատը, ֆագաթ անդէր տէ մէզքիւր դօմիսիօնատան խոֆիֆատէ իսէճէ.ք տիրլէր, չիւնքի իշպու դօմիսիօն, սրրֆ բոլթիգատա տայիր օլան մէսէլէլէր եանընատա, թատիսթիյլէ ումուրը մալիէ.յի Օսմանիէ.յի տախի թահլիթ թէզէ.քքիւրէ ալաճադ, վէ վարիտաթին կիւն պէ կիւն է.քսիմէմէսինէ չալըշաճադ տըր։»

Թային զաղէթասը, մէզքիւր դօ[illegible] մէսարիֆաթատան սադրնատրմատա չալըշաճաղընը պէեանէն սօնրա, Պէրլին մուահէտէսինէ վաղը իճրա ինթիշ օլան տէվլէթլէրին, Թիւրքիատա իսլահաթ իճրատը իշլին գաթիէն գարար վերմիշ օլատուղլարընը պիլմիրմիշ տիր։

ՀԷՐԻՄԼԷՐԻ ՏԻՍԻՍԻ

Կէչէնէրատ, պիր հէ.քիմ թարաֆընատան, քէնտույի չաղրրանդարա, վիլիթասընին մուդատարինէն էվվէլինատէն խալէր վիրիրմիշ օլմասընատան տօղատը զուհուրա կէլէն սիթէմ ու թէշէ.քքի, զաղէթա օգուեանդարա մալիում տուր։

Հէ.քիմլէրատէն հէրնէվի ինսանյէթ պէ.քէնիրմէ.քատէ օլտուղու հալատէ, նիշէլէրին իսէ մուզայիրի օլարադ. լազըմ կէլէն հիւրմէթ ու ռիայէթի վէ թէշէ.քքիւրի իդհար ինթմէսի.քլէրի շէօյէ տուրսուն, չօղ տէֆատատ էօյէ հիւրմէթսիզլի.քլէր վէ էօյէ էզիյէթլէր վէ տէսիսէլէր իճրա ինթմէ.քատէ տիրլէր.քի, հատատէն զիեատատէ չատանը թադպիհ սաեըրատա ճայիզ տիր։

Պիզ օղ պապատէ չօղ շէյլէր ակյնէվիշ խէ.ք տէ, եալընըզ կէչէն հաֆթա, վէ եալընըզ պիր տօգթօրա, իբի կիճէ իւսթ իւսթէ վուգուպալան ինսանֆսըզլըզը նադլ ու պէեան խէ.քիմ։

Շէօյէ.քի, կէչէն ճիւմատա իրթէսի կիճէսի. թամ սաաթ 7 բատատէրինատէ, չաթ չաթ գաբու վուրուրուգատա, ույդուսատան ուեանարադ գաբուեու աչարլար. ֆադէբը պիր սատամ իշէրի կիրէր, վէ տօգթօրու միւմանլէ.յհն կէօթիւրմէ.ք իշին, ադրրճա պիր քէ.յֆիրդ գատան պուլունատաղունու խապէր վերէրէ.ք, եբլան կիպի եալարարը, վէ միւմանլէ.յհ տախի, պէբայի ինսանէյէթի կիյինէրէ.ք խասթանընի խանէսինէ դօշար, վէ.ք.ադրա դալէմ ալմադըգա աճէլէթէն ունուրթմուշ օլտուղունատան, լազըմ կէլէն բէչէթատեը վիրմէ.ք իւզրէ, քէնտույի չաղրրան տատմի պիրլի.քատ խանէսինէ կէթիրիր, վէ ըէչէթատեը վէրիր։

Մէրգում բէչէթատեը ադրդատան սօնրա, քէնտիսինին ֆադբը պիր պատրանդ օրտուղունու պէեան ինսանի տօղթօրուն ուշադընա, եադընատա պուլունան պիր գահվէ իտի վիրէ.ք, ատապահատէն օրատան կէլիպ հաղրրլանմըշ օլան պիր թանէ գալգան պադրդընը արմասընը թէնպէհ իտեր, վէ թադպիհթիյլէ տօղթօրու միւմանլէ.յհատէ սիւ.քիթ մէճատուր օլուր։

Մէրգում բէչէթատեը ադրդատան սօնրա, քէնտիսինին ֆադբը պիր պատրանդ օրտուղունու պէեան ինսանի տօղթօրուն ուշադընա, եադընատա պուլունան պիր գահվէ իտի վիրէ.ք, ատապահատէն օրատան կէլիպ հաղրրլանմըշ օլան պիր թանէ գալգան պադրդընը արմասընը թէնպէհ իտեր, վէ թադպիհթիյլէ տօղթօրու միւմանլէ.յհատէ սիւ.քիթ մէճատուր օլուր։

Ֆէրատատը սադահրատը, ուշադ կիտիպ, մէզքիւր գահվէ.յէ սիւալ ինթիսիկինատէ, էօյլէ պիր շէ.յատէն խապէրատար օլմատըգլարը ճէվապընը ադրդընատան, խասթանընի էվլինէ կիտէր, վէ պուլտուղու տիկէր պիր ատատա վուգուի հալի պէեան իսէ, լազըմ կէլէն վիզիթատեը իսթէր, վէ կէրչի էվվէլա, «պէղ պիրմէ.յիզ, օղ տօղթօրու կէլիպ չադրրատան ատատ պիզիմ տօսթուտուղ իտի, պէն չիմտի կիտէր պիր հէ.քիմ պուլուր կէթիրիրիմ տէտի, վէ կիթատի կէթիրատի, բարա լազըրատրընը օնունա ինթմէլիսինիզ» եօլունատա լազըրատրընատա պուլունտուգատան սօնրա, հէր նէ գատատ մէրգում ատատ, պիր ադրդ բարա վիրմէ.քիկէ դալգէշրը իսէ տէ, էօթէատէն խասթա օլան գատրն, թէ.քմիլ նանքէօրլիկիս վէ թէրպիյէսիզլիկ իճրա իտէրէ.ք, «է՛յ, ի՞նչ կըլայ եդիր, ի՞նչը պադսեցաս, մենք ֆուդարա ենք, բարա ունի՞ նէ թողենք մեզի խրիկ» տիյէրէ.ք պիր թադըմ թահդիրամիշ լազըրտըրը իսէ պաղըրմատա պաշլատըղընատան, մէրգում տախի նիյյէթինատէն վազ կէչէր, վէ ադրդթօրուն ուշադը տաթէհիսատի կէրի տէսնմէ.քիկէ մէճ.պուր օրուր։

Պու հի.քայէտէ պիր լուղէթ պիլէ միւզաղաղա պուլունմատը գատան պաշգա, չունու տախի սէօյէրիրզի, բէ.ք դըսատա սուրէթատէ նադլ ինթմիշիզ տիր։

Կէլելիմ ի.քինճի հի.քայէ.յէ։

Ֆէրատատը կիւնու, եանի պու բաղար ադշամը, թամ սաաթ պիր բատատէրինատէ, եէնէ միւմանլէ.յհ ադրդթօր. սուֆրատան գալգըպատա սիկարատընը եատմադատա, վէ դավվէսիատէ հէնուզ կէրմիշ օրուպ, թարբէզա իւզրինատէ պէ.քէմէ.քատ ի.քէն, գաբու վուրուրուր, իշէրի պիր ատէմ կիրէր, վէ աճէլէթէն եէթիշմէսինի բէճա իտէր։ Վէ ադրդ... մանանէ.յը — էվ, գէնէրլի եադարրրզ, վէ գահվէսինի էօյլէճէ պէրրադարադ, խասթանընի խանէսինէ դօշար, վէ էվլինին պիրի բարմադլարը արատընատան եարբ.լարադ, ֆէնա սուրէթատէ եարալանմըշ օրտուղունու կէօրիր, վէ ի.ճադը իրթիրդասընը իճրա իտէր։

Պու եարանընն սէպէպի տէ չուխիշ։ չէօյէ.քի, պունլար պիր գարդատաշ։ Իսկիտար թարաֆընատան պիր գաբըզա պէնէրէ.ք Խանանպօլ թարաֆընա կէչմէ.քատէ ի.քէն, զանն օլունտուղունա կէօրէ պաշլարը տիւմանլըճա օլմասը.յլարը նատրլ իսէ գաբըգճըլէ պէյլերինատէ պիր մուարադա զուհուրա կէլտիկինատէն, գաբըգճը քիրէ.յ չէ.քտիկի կիպի պունլարընն գաֆալարընա եէրլէշտիրմէ.ք ինթէտիկինատէ, մէրգում էլինի գարշը գաատուղունատան, մէզքիւր էլի եարբլարը։

Տօղթօր մէրտիվէնատէն աշաղը.նէրէ.ք, վիզիթաեա պադըշարմատա պաշլատըղընատա, խանէ սահիպ.լէրի, «Տօղթօր, պիզ սիզի եարէն սապահ կէօրիւրիզ» տէրլէր. վէ տօղթօր տախի, «Պունուն սաէթի պէօյէ տէ.յիլ տիր» տէ.յէրէ.ք, ուլթանարրմատա չըգըշարղընատա, ուսթա խարրարդ, մալ սահիպինի ատարրը [ֆէհվասընճա, խանէ սահիպ.լէրի թարաֆընատան պիր թադըմ ույղունուղ լազըրարբար զուհուրա կէրմէ.յէ պաշլատըղընատան, տօղ.թօրու կէօթիւրէն ատէմ, «Կէլ տօղթօր, պաշգա պիր եէրէ կիտէ.լիմ տէ, օրատան վիզիթանըղը ա.ղըրընըզ» տէր, վէ միւմանիէ.յհի տօլաշարրա տօլաշարրա պաշգա պիր խանէ.յէ կէօթիւրիւր, վէ տօգթօ.րա, «Սիզ գաբու էօնիւնատէ աղա.ճըգ տուրունուզ տա, պէն սիզի խապէր վիրիրիմ» տէ.յէրէ.ք իշէրի կիրէր, վէ զէվայը տօղթօր տախի, ուշադը էլինատէ ֆէնէր օրատուրու հալատ, ի.քի իւշ տադըգա, սօղագ.տա պէ.քէմէկէ մէճպուր օրուր, վէ պատէհու պիր գէզ կէլերէ.ք պուն.լարը իշէրի տավէթ իտէր։

Իշէրի կիրտի.քէրինատէ, պիր գաշ քիշինին սուֆրատա եէմէ.ք եէմէ.քատէ օրատուգլարընը կէօրիր, վէ լա.զըմ կէլէն հիւրմէթ վէ ըիայէթի կէօրմէտիկինատէն, պիր թադրիպ պիր սանատալիյէ պուլարադ օթուրուր։

Եէմէ.քատէ օրանարատան պիրի, գա.եբզատա պիրլի.քատէ պուլունմուշ օ.տուղունատան, ուզուն ուզատրեա վուգուի հալի նադլ իլէ վադբթ կէ.չիրմէկէ պաշլար. վէ նիհայէթ տօղ.թօրուն թէհամմիւլի քէսիլէրէ.ք, քէնտի իշինի պիթիրմէկլէրինի թէ.քիֆ էդէտիկինատէ, «Սիզ կիտինիզ տէ, պիզ եարբն մէճրուհու կէօ.րիր, վէ բարանընը կէօնատէրթմա.

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

(140)

—

ԳԸՉ մէվսիմինէ նիսպէթէն եաբ.բադլարը տէօ.քիւմէմիշ իսի։ Էօ.թէտէ պէրիտէ եաբբադլարը տէօ.քիւմիշ պիր թադըմ մէշէ վէ ըհ.լամուր աղաճլարը, ֆէվգէլատէ ինսան քէմի.քլէրինէ միշարիհ օրա.բադ, ուզուն տալարընը գուպպէ.յի սէմավիէէ տօղրու ուղաթմը.ք, վէ պունլարընն ալթընընատա տախի պիր թադըմ չալը չբրբբլար թէօ.բէմիշ իսի։ Տիվարընը իշ թարաֆը տախի պիր շէ.քլէտէ սարմաշըգ եաբ.բադլարը կէ դարլը իսի։ Եէր եէր աղաճ արալարընատա աչըգ մէսաֆէ.լէր պուլունուպ, զանն իտէրսին քի պու մէսաֆէլէր խասէթէն տուէլ.օ խալմէ.ք իշին թէրթիպ խալմիշ իսի։

Գըչ օլմադ միւնասէպէթիյլէ, ա.ղաճլարատան զէմինէ օլ գատար եաբբադլար տէօ.քիւմիշ իսի քի, եիւրիւտիւլմիկինատէ աեադ սէսի իշիտիմէեօր իսի։ Լիւ.ք կէ Ըընէ.նին իշէրի կիրտի.քէրի սըրատատ, պիր սիւրիւ գուզկունլար, գարկա սէպէրի չըգարարադ ուշատուլար, վէ չիթին իւզէրինատէ տէօնմէէ, պաշ.լատըլար։

Պու արալըգ կէօ.ք տիմանը օ.լուպ, կիւնէշ տախի պիր թադըմ պուլութլարը արդասընատա կիզէն.միշ իսի, վէ եալընըզ դուրոխի ուֆուդատա դըրմըզը պիր լէ.քէ մադամինատա կէօրիւնիւպ, պուլութ.լար արդասընատա զայլ օլան շէօ.լէլերի տէ ճիւղիճէ քիւրրէ.յի ադ.զա այտընըզ վիրմէ.քատէ իսիլէր։

Ըընէ, էթրաֆընը իհաթա իտէն մի.քէտատեր մատատէրատէն տեր.հալ մի.թէէտտիր օրադադ,

—Թամ ճէնադէ տէֆինէ լա.եըզ պիր ղէման, տէտի քէնտի.քէնտինէ, տօպրուտու թատիթ պիրէ պէնիմ եատըմը թուրթուեօր։

Հալ պու.քի պարօն տը Ռէր.ժան, շիւպհէսիզ, նադշ ու թարիֆ ինթիկիմիզ մահէլէ բէ.ք ալըշըգ օլտուղունատան, շու էմնատէ նէ՛ միւ.քէտատեր վէ նէ՛ տէ ֆիքրի մէշ.ղուլ կէօրինիւեօր իսի, պիրաքս սիմասընատա ֆէվգէլատէ պիր մահ.ղուղինէթ ալէատէթի գարիպէսի միւշահէտէ օլունուեօր իսի։

Պիտատէն ալէյհ, Դարմէնին նի.շանլըը, քէօչէ պուճադլարը հադ.գընատա մանիմաթը թամմէսի պու.լունտուղու չիթին պադի դըսմընը սիրատէլէ եիւրիւտիւ, վէ պիր աղ էվվէլ զիքր ու իշար էյլէտիկիմիզ արալըգ մահէլէրատէն էն պիւյիւ.կինէ վատրլ օլտու։

Պու մահէլ, եիկիրմի պէշ օթուղ տեադ ուզունպուլունատա, վէ օն օն իբի տեադ էնպիլիկինատէ, թըպգը եումուրթա չէ.քլինատէ իսի, վէ իշ ադրա չամ աղաճլարը, գալբն պիր տիվար կիպի մահէլի մէզպուրուն իճրա օլունմայը տըր։ Վէ պու արզուսու, հէման մէվգբի իճրատէ գէօյմադ լազըմ տըր։

«Ինկիլթէրրա տէվլէթի, պունա էօն տեադ օլամազ, զիրա Օսմանլըլար, քէնտի տախիլի իշլէրինէ էվրօբա միւատախէլէ իսիեօր տիեէրէ.ք, պունա գարշը, Պիզանսիլրա գապինէթատունուն հիմաեէսինի տավէթ իթմէ.քլիկէ ալըշմըշ տըրլար։ Պինապէրին իհթիմալ տիր քի պու խուսուս, մուազզամ տէվլէթլէրին իպրամլարը իւզէրինէ, Ֆրանսա տէվլէթի թարաֆընատան թէշէպպիւս օլունտաղ, վէ տէրհալ պու պապատէ քէսպի մուվաֆֆաղըյէթ իսիլէճէ.ք տիր, զիրա Էվրօբա, Շարդ իշլէրի ճիհէթիյլէ մէհարէթսիզ պուլունտուեօր խուսուսընատա ալէյհինատէ զուհուրա կէլէն պիր ֆիքրի նատէզատեը, պիր ան էվվէլ սալիհէ չըղարմադ նիյյէթինատէ տիր։ Պինատէն ալէյհ Պաղը Ալիէ, ումուրը իտարէսինէ պաղմադ իւզրէ, պիր միւթէլիթի դօմիսիօն թէշքիլինի գապուլ ինթիմէսի թէքրիֆ օլունտաղ տըր, վէ պու դօմիսիօն, Էվրօբանըն հիւքիւմէթի միշթէրէ.քէսինատէն իլթիզամ օլունտարադ, ահվալը հաղրրէսի տիւնեանէն սուլհ ու ասայիշինի մուհտարատա իլգա իյլէեէն տէվլէթին իսլահը հալի իշին, էն զիեատէ միւէսսիր թէատիր տիր ինթիխապընատան կէրի տուրմատատաղ տըր։ Մէզքիւր դօմիսիօնուն վազիֆէսի, սոլթ տէվլէթի Ալիէ տայինէրինին ֆայիզէրինի տիւշիւնմէ.ք օլմատը, ֆագաթ անդէր տէ մէզքիւր դօմիսիօնատան խոֆիֆատէ իսէճէ.ք տիրլէր, չիւնքի իշպու դօմիսիօն, սրրֆ բոլթիգատա տայիր օլան մէսէլէլէր եանընատա, թատիսթիյլէ ումուրը մալիէ.յի Օսմանիէ.յի տախի թահլիթ թէզէ.քքիւրէ ալաճադ, վէ վարիտաթին կիւն պէ կիւն է.քսիմէմէսինէ չալըշաճադ տըր։»

Թային զաղէթասը, մէզքիւր դօ[illegible] մէսարիֆաթատան սադրնատրմատա չալըշաճաղընը պէեանէն սօնրա, Պէրլին մուահէտէսինէ վաղը իճրա ինթիշ օլան տէվլէթլէրին, Թիւրքիատա իսլահաթ իճրատը իշլին գաթիէն գարար վերմիշ օլատուղլարընը պիլմիրմիշ տիր։

ՄԻՇԱՐԻԷ.ՅՀԻՆ ԱՌԱՋԻՆ ԹԱՐԹԱՔԸ

Մ. Կոչէնին Խաթանպօլ սէֆարէթինէ թայինի վուգու պուլմուշ, վէ միշարիէ.յհին Մըսրը խալահաթնա հիսէ.տար օլմատը, բոլթիգատա հայիշ օլտուղու սրֆաթա նիսպէթէն, քէնտի տըր մէմուրիէթի Օսմանը իտարէսինի խալահ իշին օլտուղունու մէմուշ ինթիրմիշ տիր։ Ինթիմալ տիր քի պու խուսուս հաղրգաթը հալատէն պայիտ տէ.յիլ տիր, չիւնքի միշարիէ.յհ, ումուրը մալիէ.յի Օսմանիէ.յի խալահ ինթմէ.ք իշին Իսլամանպօլա կինթիմէօր։ Պունունա պէրապէր քէնտի մէմուրիէթի տէ տըրֆ բոլթիգաճա տէ.յիլ տիր։ Շու գատար քի պաշլըճա նօդթայի հարէ.քէթի, ումուրը սիէասիէ օլուպ, մահթուպ օլան մադսէտա տէ Օսմանը իտարէսինին խաշահը։ վէ եախօտ տահա տօղրուսու եէնիտէն թանզիմատ տահա [illegible] պիրիր քի, Պէրլին մուահէտէսինին ահ.քամը ըէսմիէսինի իճրատը պրադմատ միմքին օլամազ։

«Ի.քի սէնէ պէ.քէմի.քատէն սօնրա, միլլիեէճ պիր միլթէլիթ դօմիսիօնուն թէշքիլի, վէ ումուրը մէմուրէսինէ պաշլամատը, ֆիլիէն իճրա օլունմայը տըր։ Վէ պու արզուսու, հէման մէվգբի իճրատէ գէօյմադ լազըմ տըր։

«Ինկիլթէրրա տէվլէթի, պունա էօն տեադ օլամազ, զիրա Օսմանլըլար, քէնտի տախիլի իշլէրինէ էվրօբա միւատախէլէ իսիեօր տիեէրէ.ք, պունա գարշը, Պիզանսիլրա գապինէթատունուն հիմաեէսինի տավէթ իթմէ.քլիկէ ալըշմըշ տըրլար։ Պինապէրին իհթիմալ տիր քի պու խուսուս, մուազզամ տէվլէթլէրին իպրամլարը իւզէրինէ, Ֆրանսա տէվլէթի թարաֆընատան թէշէպպիւս օլունտաղ, վէ տէրհալ պու պապատէ քէսպի մուվաֆֆաղըյէթ իսիլէճէ.ք տիր, զիրա Էվրօբա, Շարդ իշլէրի ճիհէթիյլէ մէհարէթսիզ պուլունտուեօր խուսուսընատա ալէյհինատէ զուհուրա կէլէն պիր ֆիքրի նատէզատեը, պիր ան էվվէլ սալիհէ չըղարմադ նիյյէթինատէ տիր։ Պինատէն ալէյհ Պաղը Ալիէ, ումուրը իտարէսինէ պաղմադ իւզրէ, պիր միւթէլիթի դօմիսիօն թէշքիլինի գապուլ ինթիմէսի թէքրիֆ օլունտաղ տըր, վէ պու դօմիսիօն, Էվրօբանըն հիւքիւմէթի միշթէրէ.քէսինատէն իլթիզամ օլունտարադ, ահվալը հաղրրէսի տիւնեանէն սուլհ ու ասայիշինի մուհտարատա իլգա իյլէեէն տէվլէթին իսլահը հալի իշին, էն զիեատէ միւէսսիր թէատիր տիր ինթիխապընատան կէրի տուրմատատաղ տըր։ Մէզքիւր դօմիսիօնուն վազիֆէսի, սոլթ տէվլէթի Ալիէ տայինէրինին ֆայիզէրինի տիւշիւնմէ.ք օլմատը, ֆագաթ անդէր տէ մէզքիւր դօմիսիօնատան խոֆիֆատէ իսէճէ.ք տիրլէր, չիւնքի իշպու դօմիսիօն, սրրֆ բոլթիգատա տայիր օլան մէսէլէլէր եանընատա, թատիսթիյլէ ումուրը մալիէ.յի Օսմանիէ.յի տախի թահլիթ թէզէ.քքիւրէ ալաճադ, վէ վարիտաթին կիւն պէ կիւն է.քսիմէմէսինէ չալըշաճադ տըր։»

Թային զաղէթասը, մէզքիւր դօ[illegible] մէսարիֆաթատան սադրնատրմատա չալըշաճաղընը պէեանէն սօնրա, Պէրլին մուահէտէսինէ վաղը իճրա ինթիշ օլան տէվլէթլէրին, Թիւրքիատա իսլահաթ իճրատը իշլին գաթիէն գարար վերմիշ օլատուղլարընը պիլմիրմիշ տիր։

ՀԷՐԻՄԼԷՐԻ ՏԻՍԻՍԻ

Կէչէնէրատ, պիր հէ.քիմ թարաֆընատան, քէնտույի չաղրրանդարա, վիլիթասընին մուդատարինէն էվվէլինատէն խալէր վիրիրմիշ օլմասընատան տօղատը զուհուրա կէլէն սիթէմ ու թէշէ.քքի, զաղէթա օգուեանդարա մալիում տուր։

Հէ.քիմլէրատէն հէրնէվի ինսանյէթ պէ.քէնիրմէ.քատէ օլտուղու հալատէ, նիշէլէրին իսէ մուզայիրի օլարադ. լազըմ կէլէն հիւրմէթ ու ռիայէթի վէ թէշէ.քքիւրի իդհար ինթմէսի.քլէրի շէօյէ տուրսուն, չօղ տէֆատատ էօյէ հիւրմէթսիզլի.քլէր վէ էօյէ էզիյէթլէր վէ տէսիսէլէր իճրա ինթմէ.քատէ տիրլէր.քի, հատատէն զիեատատէ չատանը թադպիհ սաեըրատա ճայիզ տիր։

Պիզ օղ պապատէ չօղ շէյլէր ակյնէվիշ խէ.ք տէ, եալընըզ կէչէն հաֆթա, վէ եալընըզ պիր տօգթօրա, իբի կիճէ իւսթ իւսթէ վուգուպալան ինսանֆսըզլըզը նադլ ու պէեան խէ.քիմ։

Շէօյէ.քի, կէչէն ճիւմատա իրթէսի կիճէսի. թամ սաաթ 7 բատատէրինատէ, չաթ չաթ գաբու վուրուրուգատա, ույդուսատան ուեանարադ գաբուեու աչարլար. ֆադէբը պիր սատամ իշէրի կիրէր, վէ տօգթօրու միւմանլէ.յհն կէօթիւրմէ.ք իշին, ադրրճա պիր քէ.յֆիրդ գատան պուլունատաղունու խապէր վերէրէ.ք, եբլան կիպի եալարարը, վէ միւմանլէ.յհ տախի, պէբայի ինսանէյէթի կիյինէրէ.ք խասթանընի խանէսինէ դօշար, վէ.ք.ադրա դալէմ ալմադըգա աճէլէթէն ունուրթմուշ օլտուղունատան, լազըմ կէլէն բէչէթատեը վիրմէ.ք իւզրէ, քէնտույի չաղրրան տատմի պիրլի.քատ խանէսինէ կէթիրիր, վէ ըէչէթատեը վէրիր։

Մէրգում բէչէթատեը ադրդատան սօնրա, քէնտիսինին ֆադբը պիր պատրանդ օրտուղունու պէեան ինսանի տօղթօրուն ուշադընա, եադընատա պուլունան պիր գահվէ իտի վիրէ.ք, ատապահատէն օրատան կէլիպ հաղրրլանմըշ օլան պիր թանէ գալգան պադրդընը արմասընը թէնպէհ իտեր, վէ թադպիհթիյլէ տօղթօրու միւմանլէ.յհատէ սիւ.քիթ մէճատուր օլուր։

Մէրգում բէչէթատեը ադրդատան սօնրա, քէնտիսինին ֆադբը պիր պատրանդ օրտուղունու պէեան ինսանի տօղթօրուն ուշադընա, եադընատա պուլունան պիր գահվէ իտի վիրէ.ք, ատապահատէն օրատան կէլիպ հաղրրլանմըշ օլան պիր թանէ գալգան պադրդընը արմասընը թէնպէհ իտեր, վէ թադպիհթիյլէ տօղթօրու միւմանլէ.յհատէ սիւ.քիթ մէճատուր օլուր։

Ֆէրատատը սադահրատը, ուշադ կիտիպ, մէզքիւր գահվէ.յէ սիւալ ինթիսիկինատէ, էօյլէ պիր շէ.յատէն խապէրատար օրմատըգլարը ճէվապընը ադրդընատան, խասթանընի էվլինէ կիտէր, վէ պուլտուղու տիկէր պիր ատատա վուգուի հալի պէեան իսէ, լազըմ կէլէն վիզիթատեը իսթէր, վէ կէրչի էվվէլա, «պէղ պիրմէ.յիզ, օղ տօղթօրու կէլիպ չադրրատան ատատ պիզիմ տօսթուտուղ իտի, պէն չիմտի կիտէր պիր հէ.քիմ պուլուր կէթիրիրիմ տէտի, վէ կիթատի կէթիրատի, բարա լազըրատրընը օնունա ինթմէլիսինիզ» եօլունատա լազըրատրընատա պուլունտուգատան սօնրա, հէր նէ գատատ մէրգում ատատ, պիր ադրդ բարա վիրմէ.քիկէ դալգէշրը իսէ տէ, էօթէատէն խասթա օլան գատրն, թէ.քմիլ նանքէօրլիկիս վէ թէրպիյէսիզլիկ իճրա իտէրէ.ք, «է՛յ, ի՞նչ կըլայ եդիր, ի՞նչը պադսեցաս, մենք ֆուդարա ենք, բարա ունի՞ նէ թողենք մեզի խրիկ» տիյէրէ.ք պիր թադըմ թահդիրամիշ լազըրտըրը իսէ պաղըրմատա պաշլատըղընատան, մէրգում տախի նիյյէթինատէն վազ կէչէր, վէ ադրդթօրուն ուշադը տաթէհիսատի կէրի տէսնմէ.քիկէ մէճ.պուր օրուր։

Պու հի.քայէտէ պիր լուղէթ պիլէ միւզաղաղա պուլունմատը գատան պաշգա, չունու տախի սէօյէրիրզի, բէ.ք դըսատա սուրէթատէ նադլ ինթմիշիզ տիր։

Կէլելիմ ի.քինճի հի.քայէ.յէ։

Ֆէրատատը կիւնու, եանի պու բաղար ադշամը, թամ սաաթ պիր բատատէրինատէ, եէնէ միւմանլէ.յհ ադրդթօր. սուֆրատան գալգըպատա սիկարատընը եատմադատա, վէ դավվէսիատէ հէնուզ կէրմիշ օրուպ, թարբէզա իւզրինատէ պէ.քէմէ.քատ ի.քէն, գաբու վուրուրուր, իշէրի պիր ատէմ կիրէր, վէ աճէլէթէն եէթիշմէսինի բէճա իտէր։ Վէ ադրդ... մանանէ.յը — էվ, գէնէրլի եադարրրզ, վէ գահվէսինի էօյլէճէ պէրրադարադ, խասթանընի խանէսինէ դօշար, վէ էվլինին պիրի բարմադլարը արատընատան եարբ.լարադ, ֆէնա սուրէթատէ եարալանմըշ օրտուղունու կէօրիր, վէ ի.ճադը իրթիրդասընը իճրա իտէր։

Պու եարանընն սէպէպի տէ չուխիշ։ չէօյէ.քի, պունլար պիր գարդատաշ։ Իսկիտար թարաֆընատան պիր գաբըզա պէնէրէ.ք Խանանպօլ թարաֆընա կէչմէ.քատէ ի.քէն, զանն օլունտուղունա կէօրէ պաշլարը տիւմանլըճա օլմասը.յլարը նատրլ իսէ գաբըգճըլէ պէյլերինատէ պիր մուարադա զուհուրա կէլտիկինատէն, գաբըգճը քիրէ.յ չէ.քտիկի կիպի պունլարընն գաֆալարընա եէրլէշտիրմէ.ք ինթէտիկինատէ, մէրգում էլինի գարշը գաատուղունատան, մէզքիւր էլի եարբլարը։

Տօղթօր մէրտիվէնատէն աշաղը.նէրէ.ք, վիզիթաեա պադըշարմատա պաշլատըղընատա, խանէ սահիպ.լէրի, «Տօղթօր, պիզ սիզի եարէն սապահ կէօրիւրիզ» տէրլէր. վէ տօղթօր տախի, «Պունուն սաէթի պէօյէ տէ.յիլ տիր» տէ.յէրէ.ք, ուլթանարրմատա չըգըշարղընատա, ուսթա խարրարդ, մալ սահիպինի ատարրը [ֆէհվասընճա, խանէ սահիպ.լէրի թարաֆընատան պիր թադըմ ույղունուղ լազըրարբար զուհուրա կէրմէ.յէ պաշլատըղընատան, տօղ.թօրու կէօթիւրէն ատէմ, «Կէլ տօղթօր, պաշգա պիր եէրէ կիտէ.լիմ տէ, օրատան վիզիթանըղը ա.ղըրընըզ» տէր, վէ միւմանիէ.յհի տօլաշարրա տօլաշարրա պաշգա պիր խանէ.յէ կէօթիւրիւր, վէ տօգթօ.րա, «Սիզ գաբու էօնիւնատէ աղա.ճըգ տուրունուզ տա, պէն սիզի խապէր վիրիրիմ» տէ.յէրէ.ք իշէրի կիրէր, վէ զէվայը տօղթօր տախի, ուշադը էլինատէ ֆէնէր օրատուրու հալատ, ի.քի իւշ տադըգա, սօղագ.տա պէ.քէմէկէ մէճպուր օրուր, վէ պատէհու պիր գէզ կէլերէ.ք պուն.լարը իշէրի տավէթ իտէր։

Իշէրի կիրտի.քէրինատէ, պիր գաշ քիշինին սուֆրատա եէմէ.ք եէմէ.քատէ օրատուգլարընը կէօրիր, վէ լա.զըմ կէլէն հիւրմէթ վէ ըիայէթի կէօրմէտիկինատէն, պիր թադրիպ պիր սանատալիյէ պուլարադ օթուրուր։

Եէմէ.քատէ օրանարատան պիրի, գա.եբզատա պիրլի.քատէ պուլունմուշ օ.տուղունատան, ուզուն ուզատրեա վուգուի հալի նադլ իլէ վադբթ կէ.չիրմէկէ պաշլար. վէ նիհայէթ տօղ.թօրուն թէհամմիւլի քէսիլէրէ.ք, քէնտի իշինի պիթիրմէկլէրինի թէ.քիֆ էդէտիկինատէ, «Սիզ կիտինիզ տէ, պիզ եարբն մէճրուհու կէօ.րիր, վէ բարանընը կէօնատէրթմա.

ԿԻՃԷ ՍՈՒԼԹԱՆԸ

բերիզ» ճեվապքը աղը, վէ օլպապ-
ատէ իգթիզա իտէն պաղը սիթէմա-
միզ քէլիմաթտէ պուլունտուղուն-
տա իսէ, հէր թարաֆտան պիրէր
եօլտա թահգիրամիզ լագըրաբլար
եաղմաեա պաշլատրղընտան, ֆիք-
րինտէն, «լանէթ եիւզիւնիւզէ» տէ-
յերէք, քէնտույի գաբուտան տի-
շարը աթար։

Իշթէ հէքիմիերէ, չօղ տէֆա պու
եօլտա պէտ մուամէլէլէր զուհուրա
կէլմէք-քտէ օլտուղունտան նաշի օր-
մադտա տաբը քի, չօղ հէքիմիէր,
հէր եէրտէն զիեատէ, Պէյօղլու
թարաֆքնտա իգամէթ իթմէքլիկէ
գօշուշմադտա տաբրլար, չիւն-քի հիչ
տէյիլ իսէ օլ թարաֆտա, հէր կիւն
պու եօլտա շէյլերէ թէսատիֆ
իթմէքտէ տիրլէր։

ԱԶԳԱՅԻՆ

Ս. Պատրիարք Հայրը Վանայ և ուրիշ տեղերու մէջ պատահած սովուն աղիտից առջևն առնելու և միտանդամ չպատահելու համար ինչ ինչ միջոցներու հետ առաջարկած էր Բ. Դրան՝ որ Քրդաց և այլոց հարստահարութեանց խլաւ բարձման համար այժմէն ազգու միջոցներ ձեռք առնուին. վասն զի՝ ինչպէս փորձը ցոյց տուած է, երբ գարունը վրայ հասնի, վայրենի Քրդերն իրենց որջերէն դուրս ելնելով՝ Հայ գիւղացւոց վրայ պիտի թափին յափշտակելու համար Հայուն հացն և այլ ունեցածը, որով հաղորդակցութեան, երթեւեկութեան և արտերու մէջ աշխատութեան մասին ապահովութիւն չը պիտի մնայ, և հետեւանքը պիտի լինի դարձեալ սով, թշուառութիւն և անձանց կորուստ։ Դժբաղդաբար, շատ շանցած և ահա իրականութիւն դառած է այս նախատեսութիւնը. վասն զի Վանայ սովելոց յանձնաժողովին մայիս 7/19 թուականաւ ընդարձակ հեռագիր մը եկած է Ս. Պատրիարք Հօր, և լի է Քրդաց նոր խժդժական արարքներով։ Հեռագրին բովանդակութիւնն այս է թէ «մինչդեռ Ս. Պատրիարքն և Սովելոց Կեդր. Յանձնաժողովն, ինչպէս նաեւ շատ մը նպաստամատոյց և բարեսէր անձինք ամէն ջանի դործ կը դնեն սովուն աղիտից առջևն առնելու, Քուրդք՝ օրերը պարզուելուն պէս՝ իրենց սովորական դործն եղած ապատակութիւնն սկսեր են. Հայտնի Քրդերն Արճէշ և Աղբակ գաւառաց հունձքերը բռնութեամբ և կատաղութեամբ իրենց անասնոց կերցուցեր աւերչակեր և Հայոց կովերն ու կենդանիները քշեր տարեր են. Զօրս գիւղէն մէկ՝ որ արտին մէջ կաշխատի եղեր, սպաններ են. Ջաղացքները կոխելով՝ դտնուած ալիւրները յափշտակեր և սերմանցու ցորենն իսկ տարեր են. մինչև իսկ մահուան ճիրանէն թըշուառ Հայերն ազատելու համար յանձնաժողովին ղրկած ցորենները ճանապարհին յափշտակեր են. տանողներէն մին սպաններ, միւսն 30 տեղէն շարաշար վիրաւորեր և մին ալ ձորը նետեր են։ Սովուն աղիտից վրայ վայրենի Քրդաց հարստահարութեան ադէտն ալ յաւելնալով, ժողովրդեան վիճակն անհանդուրժելի կերպարանք մ'առեր է. իսկ կառավարութեան պաշտօնեայք այս ամեն վայրագութեանց դէմ անտարբեր կեցած են իրը պարզ հանդիսատես, և հետեւաբար հարստահարիչք քաջալերուած են այս վիճակէն։ Եթէ այս խրժդրժութեանց առաջը չառնուի և ապահովութեան միջոցներ չտօրինուին, ժողովուրդը ցիր և ցան պիտի լնի, և ոմանք համար եղած ամեն աշխատութիւնք և զոհողութիւնք ապարդիւն պիտի մնան։»

Կը լսենք թէ Ս. Պատրիարքն այս սրտաճմլիկ հեռագիրն ստացածին պէս՝ փութացեր է շրջաբերականով մը նորա օրինակը հաղորդել պետական բարձրատիճան անձանց, ինչպէս նաև կայսերական պալատան, յանուն սովեալ և հարստահարեալ ժողովրդեան Օգոստ. Սուլթանին գթութիւնն ու պաշտպանութիւնը խնդրելով։

Նասրլ-քի անլաշրլմադտա տաբը, շու պալէատէքի Մասիսին պէնտինտէն անլաշրլմադտա օլան Վան գահթզէտէկեանը հալի, բէք էսէֆէնկիլը վէ տէհշէթամիզ տուրէթտէ տիր, կէօշէր էվլի Քիւրտլէր, միւհթաճին իշլն կէօնտէրիլմէքտէ օլան զէխայիրի զասպ իթտիքտէն պաշդա, էքիրմիշ օլան էքինլերի տակի հայվանլարընա եէտիրմիշլէր տիր, վէ ճան թէլէֆինէ տէ ճիւրաաթ իթմիշլէր տիր։

Պու զուլումլար պիր թարաֆտան զուհուրա կէլէրիկի թագտիրտէ, էկէր միւպալաղա եօգ իսէ, տիկէր թարաֆտան տակի, հիւրիւմէթի մահէլլիյէ ճանիպլինտէն ասա վազիֆէ խիրմէտիկինտէն, սահիպ ճիւրաթլար, պէնա միւճաղաթ գալմադտա իմիշլէր։

Պու մալումատ նէ գատար շաեանը թէէսսիֆ իսէ, օլ գատար տակի շաեանը թէճաճիւպ տիր։

Պիրիմ պու Վան իշինէ ադամըզը պիր տիւրլու իրմէմիշ տիր. զաղէթալարտա, հէմիշէ վէ պիր պիրինտէն տէհշէթլու սուրէթտէ մէքթուպլար, վէ իեանէ գօմիթէսինէ վէ բաթրիրխանէյէ խիթապէն կէլ-միշ թէլէկրաֆլար օգունմադտա օլտուղու հալտէ, տիկէր թարաֆտան տակի պունլարա մուղայիր հալլէր, եինէ զաղէթալարտա օգունմադտա պուլունմուշ տուր։

Մէսէլա, պիր պիրինտէն պիր դաչար հաֆթա սոնրա «էկէր աղկիւնտէն զախիրէ եէթիշմէզ իսէ, չօգլար աճլրգտան թէլէֆ օլտաճաղլար» տէյի եազըլտըղը, վէ ֆիրվադը օլ միւտտէթտէ զախիրէտէ եէթիշտիրիլէմէտիկի պիլտիրիլտիկի թագտիրտէ, հէլէ համա օլտունքի, օ եօլտա պիր թէլէֆտան վուղտ պուլտուղու օգունմամըշ տաբը. վէ պինապէրին, իքի իչ այ գատար, հիւքիւմէթի մահէլլիյէ թարաֆքնտան իմտատ վէ մուավէնէթի լազըմէնին հիմմէթ պույրուրմաբղընտան թէչէքքի օլունտուղտան սոնրա, պիրտէ Խրիմեան սրբազանքն պիր թէլէկրաֆք զուհուր իտէրէք, եաքընըզ չէհիր իչինտէ պուրունան 12 պէն նուֆուս միհթաճինտէ, եէվմիյէ եիւզեր տիրհէմ էթմէք վիրիլմէքտէ օլմասը, վէ իեանէ գօմիթէսի թարաֆքնտան տակի սայիր 4 պէն նուֆուսա, քէզալիք էթմէք վիրիմէքտէ պուրունմասը անլաշրլմիշ տաբը։

Պու ճիւմլէ իլէ տակի, նէֆսի Վանտա, քիմլեր, եանի դանղի մատրապաղլար անպարընտա զախիրէ պուրունմադտա օլմասը, գօմիթէ թարաֆքնտան, հէր դաչ տէֆա սիւալ, վէ հէմ տէ թէէքիա իւզրէ սիւալ օլունմուշ իսէ, պիր տիւրլու ճէվապ ալընմամըշ տաբը քի, պունտան, ասրլ մատրապաղլարքն, եա օրատտաքի իեանէ գօմիթէսի ապալարը իչինտէ պուրունմասը, վէ եախսա մէգքիւր գօմիթէնին, մատրապաղլարքն իսմիէրինի վիրմէքլիկէ գօրգմադտա օլմասը շիւբհէսի հասրլ օլմուշ տուր։

Պիր տէ օրատտա պուրունան տահիպ գուտրէթ միլլէթատաշլարբմիզ թարաֆքնտան, նէ գատար իեանէ վիրիլիպ, վէ եախսա հիչ մի վիրիլմէմիշ օլմասը անլաշրլմամըշտաբը։

Վան հադգընտա ալընմադտա օլան տէհշէթամիզ մալումատլարտա նէգտարէն, թէքմիլ էհսալի օթուրուպտա Երեմանքն ֆիդանլարքնը իճրա իթմէքտէ տիրլէր կիպի անլաշրլմադտա օլտուղու թագտիրտէ, տիկէր թարաֆտան տակի, կիւեա բէք բահաթ պիր հալտէ տիրլէր կիպի, պիր թագըմ մէճիսլէր թօրտեաբաղ, պուրատաքի իեանէ գօմիթէսի հադգընտա, թէչէքքիւր պուրարը վիրմէքլիկէ, վէ առաջնորդ ինթիխապընա չըղըշաբղարը, վէ պիր դաչ եէրտէ, գահթզէտէկեան նամէնա օլարադ, թէսթրօ օեունարը իճրա իլլէսիքլէրի անլաշրլմըշտաբը։

Այրա՛հ վիրսին տէ, տահա զիեատէ իյի վէ բահաթ օլտունլար, միւրատաբմըզ օլ հալլերինի չօղ կէօրմէք օլմաեաղ, իլլա, իշլերտէ միւպայէնէթ կէօրիւմէքտէ պուլունմասընը անլաթմադ տաբը։

Պունլարը տա պէր թարաֆ իտէլիմ։

Վանտա զաթէն Երեմիա տրաբան վար իքէն, պիր տէ Խրիմեան սրբազան կէլմիշ տիր. վէ էսէֆ օլունաճադ պիր հալ տիր քի, հիչ տէյիլ իսէ պունլարտան պիրի, թէքմիլ վէ տահիհ մալումատ վիրմէք իւզրէ, պիր քէրրէ դօշուպ տա պու թարաֆա կէլմէմիշլէր, վէ եախսա հիչ տէյիլ իսէ, քեամիլ պիր զաթ իրսալիյէ, շիֆահէն ահվալը հաղրէյի նաղշ ու պէեան իթտիրմէմիշլէր տիր. հիչ շիւբհէսիզ եօղ տուր քի, էկէր միւշարիէյհիմ սրբազանլարտան պիրի, խասսէթէն դալբէպ տա պու թարաֆա կէլմիշ օրտաղար իսի, հէմ տահա զիեատէ խալդ բիդաթա թահրիր դըլընը, վէ իեանէ տէ զիեատէճէ օլուր իսի, վէ հէմ տէ պուրատան տահա լաեբդը թաղիմատար կէօթիւրէպիլիրլէր իսի։

Պունլարտան տա զիեատէ շաեանը թէէսսիֆ վէ թէճաճիւպ պիր հալ վար տաբը. չէյլէ քի, վալիի միւայէթ Հասան բաշա հաղրէթլերի, Ներսէս Սրբազան հաղրէթլերինին բէք ազիզտօսթու օլտուղտան պաշդա, միւսթէշարլարը Աղաթօն Մըկըրտիչ էֆէնտի իսէ, միլլէթիմիզին բէք ազդասէր տէյի թանբարը զաթարտան պիրի օլտուղու, վէ քէզալիք միլլէթիմիզէն Աղաբէկեան Սարգիս էֆէնտի տէ օրատտա պուրունտուղու հալտէ, նասրլ օլուպ տա պու կիւնէ գատար, նէ միւշարիէյհ զաթարտար թարաֆքնտան, բաթրիրխանէյէ բէսմի պիր մալումատ վիրիլմիկի կէօրիւմէմիկի կիպի, Ներսէս Սրբազան հաղրէթլերի թարաֆքնտան տակի, միւշարիէյհիմ ալէյհինտէ, տէյիլ պիր թէչէքքի, հաթթա, հիչ տէյիլ իսէ, պու ուֆագ սիթէմ պիրէ զուհուրա կէլմիկի կէօրիւլէմէմիշտիր։

Վէ տահա զարիպ եէրի տէ շուտուր քի, վալի բաշա հաղրէթլերինէ Աղաթօն էֆէնտի հադգրաբընտա, պաղէն մէհմունիյէթի էսէրլերի կէօրիւրիւկիւ թագտիրտէ, Մասիստէքի մէղլիսը մալումատտա իսէ, հիւքիւմէթի մահէլլէ եանի վալիի միւշարիէյհ թարաֆքնտան, լազըմ կէլէն տիպդամթ վէ մէրհամէթէ հիմմէթ պայրուրմասընը տահի անլաթմըրըմշ տաբը։

Վէլհասրլ, Վանըն հալի, պիղճէ պիր պիրմէճէ հիւքմիւնտէ պուլունմադտա տա տաբը։

ԱԶԳ

Ազգային Հիւանդանոցի մէջ կաշկակարութեան ճիւղ մը հաստատուած ըլլալով, կը հրաւիրուին մեծարգոյ ազգայինք որ բարեհաճին իրենց պէտք եղած սոխոց ամանները յիշեալ արհեստարանը շինել տալ. հաւատով ըլլալով թէ քան ամենայնի բարեձեւ և դիմացկուն նոյնպէս և քնանելոց համար ընտիր կոշիկներ պիտի ընդունին. և որպէս զի Մեծ. յաճախորդաց դժուարութիւն մը տեղի չունենայ՝ արհեստանոցը օրին երկուշաբթի ժամը 3 էն մինչև 8 Մեծ Նոր խան ազգային Հիւանդանոցի 49 թիւ դրասենեակը դտնուելով չափերն պիտի առնու. իսկ նոյն օրը 8 էն վերջը չափ առնելու համար ոչ ոք կոչուի պատրաստ է երթալ։

Ազգային Հիւանդանոցի 600 ի մօտ խղճալիները փոտահութեամբ կըսպասեն, որ Մեծ. Ազգայինք այս հրաւէրը արդիւնաւորելու համար չպիտի զլանան երբէք իրենց Ազգասիրական պարտքը, և պիտի փութան յաճախել յիշեալ արհեստանոցը։

Դարձեալ Ազգ. Հիւանդանոցի
Ս. Մ. Հէ-ուլէան

1880 մայիս 12
Մեծ Նոր խան թիւ 49

պիր պոյատա վէ պիր գուվվէթտէ օրարադ պիր չիֆի դըլըճ կէթիրմիշ իսիմ։ Անճադ էկէր սիլահլարըմզատան պիրի գըրբլըր իսէ, պունլարտան պիրիսինի ալապիկիրիզ։

Բընէ մուվաֆֆադալթ ալէամէթի կէօսթէրտի, վէ Լիւք քէլամա տէվամ պիրլէ,

—Միւսիւ մարքի, բէճա իտէրսիմ, տուրաճադ մահէլլինիզի ինթիխապ իտին, տէտի։

—Տուրատուղում եէր բէք էյի տիր, տէեու ճէվապ վիրտի կէնճ օֆիչիալ, քի թապիթիկլէ պարօնուն թա գարշըսընտա, եանի պիւյիւք մէշէ աղաճընըն ալթընտա, վէ սէրվի աղաճլարընտան պիր դաչ առըմ ուղադտա տուրմուշ իտի։

Բէրժան, Բընէնին տուրատուղու կիպի տուրուլմասընը իսթէտիկինտէն, էվվէլինտէն խասսէթէն մերդուման պուլունտուղու մահէլլին թա գարշըսընտա տուրմուշ իտի։ Պունուն սէպէպլէրինի եաղընտա անլարը։

Թամ օր էնտատէ, մերդուման իքի խասիմլերին չիթին իշէրիսինէ կիրմէլէրի իւզերինէ ֆիրար իթմիշ օլան գուզկունլարտան իքիսի կէլիպ, սէրվի աղաճլարընա հաքիմ օլան չամ աղաճընըն էն եիւքսէք տաղը իւզերինէ գօնտուլար։ Զանն իտէրսին քի ուղուրտուղ ալէամէթ տաեըլան պու գուշլար, պաշլանըրմադ իւզրէ պուրունան տուէլլօեա սէյիրճի օրմադ մերագընտա իտիլէր։

—Ղալիպա պունլար, տէտի Բընէ քէնտի քէնտինէ, էօրիմիւ տավէթ իտիեօրլար, վէ պիր ադտան պիր ինտան նաչէսի բարչալաեաճադլարընը անլաեօրլար։

Ֆագաթի այնի վագթտա գուզկունլար, տէհշէթլի սէսլէր չըգարարադ, հէմանտէմ ֆիրար իյլէտիլէր։ Նիւաղհէսիզ պունլար պիրտէն պիրէ ֆէվգէլատէ պիր նէսնէ կէօրմիւշ իտիլէր։ Մ. տը Բիէօ, պու նէսնէսէնին նէ օլտուղունու թահգիգա վագթը գալմադըգը, պարօն տը Քէրժան տուէլլօեա իպթիտար իյլէտի։ Բընէ տակի միւտտֆաեա գբեամ պիրլէ, պէօյլէճէ իքի սիրահ պիրիպիրինէ չաթբշը, վէ իքի խասիմէր էվվել էմիրտէ տաեթա էյլէնճէ թարըզընտա մուամէլէնէ պաշլատեզ, ասրա պիրիպիրլերինի էօլտուրմէք եօրունտա թէճրիւպէլերտէ պուրունմասընը, շու հալէ, վէ իքի խասիմլերին տուէլլօտա մէհարէթ, գապիկյէթ վէ շէճաաթլարընա նաղարէն, տուէլլօնուն պիր խայլի վագթի իմթիտատա իտիպ տէհշէթլի օլաճաղը անլարընդադտա իտի։

Լաքին պիր աղ սոնրա, տուէլլօ քէսպի իշթիտատա իյլէնէրէք, վէ Բընէ մուդատտէմա իշի, թաքլէն էլինէ թէսլիմ իտիպ մէյեուսիեէթ իշինտէ պուլունմադտա իքէն, նակեահ կէօղէրի բարըմտաեա, վէ եանադլարընտա կէնճիք գրբմըգըբղը միշահէտէ օլունմաեա պաշլատը, վէ քէնտիսիյլէ պարօնուն արատքնտաքի մէհարէթ վէ գուվվէթին միւսաֆի տէրէճէտէ օլտուղունու անլաեընճա, պիր դաչ կիւնտէն, վէ հաթթա պիր աղ վագթտան պէրու իւզերինտէ տէրքեար օլան գաթը իւմիա եէրինէ իւմիա հասրլ օլտու, վէ քէնտի քէնտինէ շու լաֆղլարը սէօյլէտի։

—Նիհաեէթ Հադգ Թէալա տատիր, վէ պու Ալլահքն պիր մուհաքէմէտի տիր։ Շիմտի շու տատէմ պէնիմ էօմրիմիւ քէնտի էլի իշինտէ թութաուղու կիպի, պէն տէ անքն էօմրիմնիւ պէնիմ էլիմին իշինտէ թութաեօրում։ Իքիմիզատէն պիրի էօղէճէք տիր, լաքին նէ՞ իշին պէն էօղէյիմ։ Էկէր Հադգ Թէալա հարրէթլերի տակը օլան տատաեը իլթիֆատ իտէր իսէ, էկէր խասիմի էօլտիւրիւր իսէմ, ժանը պէնտէն թէֆիրիդ իյլէեէն մանիի օրթատան տէֆ իթմիշ, վէ ճինտաեէթլերէ մէմնու օլան պիր աղշաղը թէէտիպ իյլէմիշ օլուրամ, վէ նիշանլըմ տա պանա իեատէ օլունուր։ Ա՜հ, շիմտի եաշամադ իսթէրիմ, էվվէթ եաշամադ իսթէրիմ, վէ պունու տա պարօն տը Քէրժանա իսպաթ իտէճէյիմ։

Բընէ պու եօլտա միւրահաղա իթտիկի սըրատա, հիսսիեատը մուղիրբէսի տէ պիթթատի, մէշէ աղաճընըն իւզերինէ գօնմուշ օլան գուզկունար կիպի, հավատա ուշուպ դայպ օլտուլար։

Լաքին Լիւք, ճահա ու իգտամընը արթըրմադտա իսի։ Մերդում գօլայճա պիր ֆիթուհաթ քէսպ իտէճէկինի մէմուլ իտէր իքէն, պու իւմիտնտէ եանըլտըղընտան տօրայը հիտաէթ տայմադտա իսի, վէ հիտաէթինտէն նաչի տէ եանադլարը գբզարբզ, անլընտան իրի տանէլի թէր ադմադտա, վէ նէֆէսինի կիւճ իլէ ալբզ միրէպիրմէքտէ իսի։

Բընէ իսէ, թա էվվէլինտէն պէրու խասմինի եօրմանա չալըշմադտա օլտուղունտան, պիր տարալբդ Լիւք, պիր քիւֆիւր իթտի, վէ Բընէ խոթիհղաքեարի պիր սէտա իլէ,

—Նէ՞ օ միւսիւ պարօն, եօրուլտունո՞ւզմու, տէեու սիւալ իթտի։

Բէրժան, պու սիւալէ ճէվապ վիրմէյիպ, գբլըճընը պիր խայլի տէֆալար խասմինէ սարլմանա չալըշաբ իսէ տէ, հէր տէֆասընտատա սիրահընին ուճու, գալդան կիպի Բընէնին սիրահընա թէեստիւֆ իտի, վէ Բընէ իսէ թէէպսիմ իյլէմէքտէ իսի։ Լաքին նակեահ, արգատան վէ սէրվի աղաճլարընին օրմանլըգը իչինտէն մանէասը անլաշրլմադ սուրէթտէ պիր սէս իշիտիմէքլէ, Բընէ նըռֆէն պաշընը արդաեա չէվիրտի։ Պու արալբդ աղաճ տալարը գբմբլտանմադտա իսի իսէ տէ, հիչ պիր քիմնէ կէօրունմէեօր իսի։

Բընէնին չու հարէքէթի բէք ճիւղի վագթի իմթիտատա իթտի իսէ տէ, Բէրժան պու ֆուրսաթտան պիլիսթիֆատէ, մերդումն տաղ գօլտնու, պիլէյինին պիր աղ եօղարբընտան եարատամաեա մուվաֆֆադ օլտու։

Պու եարէ տաղը օրմանարընտան, տուէլլօնու գաթթի իսէվեղ իսի, ֆագաթի Բընէ ադան գանը կէօրսիւկիւնտէ, բիւրդադտ օլտու, վէ էմրի պասիրէթի պիւթիւն պիւթիւն ունուտարադ, վէ էմրի թէտաֆիի թէրը իտէրէք, էմրի թէարրիւզիյի քէմալի չիտատէթլէ էլատ իթտի։

Պունուն իւզերինէ մէղրիւբ տուէլլօ տահիհէն կէօրիւրմէէ չայեան պիր մէնզարէ օլտու։ Շէյլէքքի Բընէ, ենթայի մանօվրալարը իճրա իտէրէք, դարիպ վէ տէհշէթլի սուրէթտէ տուէլլօ իթտիկի հալտէ, Լիւք իսէ, մերդումն ֆէվգէրատէ վէ դարշը գօնտըլմասը միամ քինոիզ օլան հիճուտմարընա գարշը քէնտիյի միւտտֆաա իտէպլիկէճէք գատար ճէսարէթ, մէհարէթ վէ թէճրիպէէէ մանիք պուլունմադտա, վէ էր եա կիճ մարքինին ղըլըճընա գուրպան օլտաճաղը շիւպհէսիզ կէօրիւնմէքտէ իսի։

Մերդումն պու արալբդտա բէնկի սօրմուշ, վէ աղղընին քէօշէլէրինտէ պէեազ պիր քէօրիւք էսէրլերի միւշահէտէ օլունմաեա պաշլամըշ իսի։

Բընէնին սիրահը իսէ տայդա միսիկիս հարէքէթ իտիպ, վագթը դաթի զաեէթլէ եաղընի իսի, վէ

ԻԼԱՆԱԹ

(Շէհիր Էմանէթինտէն)

Շէհիր Էմանէթինէ այիտ բուսումանթատէն չալշուլի միւճէվհէրանթ, վէ եաղմաճքեա վէ դաղարիյէ տուտղալարը, վէ Տէրիսատէթ, վէ Իսկիւսար, վէ Էսկ բաղարլարը բիւսումու, իշպու մայիս իպթիտասքնատան իթիպարէն շուպաթ նիհայէթինէ գատար օն այ իտարէ օլմադ, վէ պիրա մուդարբէր պիր կիւնա մանթալուպ մահսուպ իտիվէմէք շարթը վէ չէրայէթի սայիրէ իլէ, բարչա բարչա օլարադ, պա միւզայիտէ թալիպինէ իհալէսի, մուսախէրէն դարարլաշարբրլաճաղընատան, թալիպ օլանլարը, Շէհիր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

Քէր

Կէյպիզէ գաղաբընը, տօգատան ալթը սէնէսինէ մահսուպէն, քէրէսթէ վէ դանթար, վէ պաճպաղար բիւսումու, պէտէլանթը մալիմէ իլէ, մահէլի թալիպլէրի իւհաէլէրինէ թէգարբիր իթմէշ, վէ պուրաճա տաիի տէրտէսթի միւզայիտէ պուլունմուշ օլուս զունատան, պունլարա թալիպ օլանլարը, շէհրի հալի բուսինին օն եէտինճի բէնճէնպիհ կիւնիւնէ գատար, մէճլիսի իտարէյի միւլհադաթա միւրաճաաթ իյլէմէլէրի։

Քէր

Կէչէնէ թօբատան օլարադ, մէվդրի միւզայիտէյէ գօնմուշ օլան Դարագուլադ, վէ Կէօղ թէբէ, վէ Զամբճալար, վէ Դայիշտաղը, վէ Դանը գավագ, վէ Քէչէ սուեու իլէ, Ծարբեար, վէ Պիւյիւքտէրէ, վէ Աէտաղա, վէ Քեազըտխանէ, վէ Իմբրահօր քէօշկիւ, վէ Սիլիհտար տաղ վէ Դարա աղաճ, վէ ճիվարբնատ պուլունան մատարուճ սուլար, պէտէլանթը մուդարբէրէ իլէ, զուհուր իաէհէք թալիպլէրինէ, պու քէրբէ բարչա բարչա իհալէ վէ իլղամ օլունաճաղընատան, մէղբիւր սուլարը իլթիզամընա թալիպ վար իսկ, ուսուլի վէճհէյ, իճբա օլունաճագ միւզայիտէտ հաղը պուլունմադ իւզրէ Շէհիր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իյլէմէլէրի իլան օլունուր։

Մբարբը Նէչաթ պէյլին Դաբը գարիեէսինատ մուգիմ իզզէթլու Թահիր էֆէնտի զիսմէթինատ պա իլամ ալաճաղը պուլունան մէպալիղէ մուդապլ, վէ քեալէթի տէվրիեէ իլէ մէրհուն օլուպ, ֆիրուսթի մուգարբէր օլան դարիեէյի մէզբիւրէտ Օսման աղա մահէլէսինատ Հայտար բաչա իսկէյէսինատ 9 նիւմէրօ իլէ մուրագդամ պիր գբթա ատա իլէ պիր պիրինէ միւթասը օն ակօրթ պապ տիւքքեան, ինտէլ միւզայիտ, 610 լիրա պէտէլ իլէ թալիպի իւհաէսինատ թէգարբուր իթմէշ օլմագլե, թարիխի իլանատ իթիպարէն 31 կիւն խիթամընա գարարը գաթիսի վէրիլէճէկինատ, զիսատէեէ թալիպ օլանլարը միւտատէթի մէզբիւրէ զարֆընատ Իսկիւտար իճբա տայիրէսինէ միւրաճաաթ իթմէլէրի իլան օլունուր։

Զինկեանէ Դըզընը օն տէօրտինճի ճիւզի չըգմըշ օլուպ, վէ թէքմիլ թադըմ կէրէք քիթապճըլարատ ատթըմադատ օլատուլունատ, վէ մէզքիւր քիթապը օգուտանլարընը քեաֆֆէսի տաիի թէկէզզիւղ իտէրէք մէՀՄուն դալմագատ պուլունատ, կիւզել բօյնն օգուտմագ արզու իտէնլէրին, իշթիրասընա հիմմէթլէրինի արզու վէ տավէթ իտէրիզ։

ՏՕԳԹԷՕՐ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ

Պիր գաչ սէնէտէն պէրու Դաար քէօյլունտէ իդամէթ իթմէքտէ օլան Տօղթէօր Ս. Յակոբեան պունատան սօնրա հէր սալը կիւնէրի սաաթ 6 տան 8է գատար Պաղճէ-Դարու ճատատէսինատ վագը 18 նօմէրօլու Մէրհամէթճեան էճզախանէսինատ պուլունուպ, քէնտուսինէ միւրաճաաթ իտէն խասթակեանը թէտավի իտէճէկինի պէյան իտէր։

Ֆուգարայը մէճճանէն։

—o—

ՖՕԹՕԿՐԱՖԻԱՆԷ

Սուլթան Պաեէզիտատ քէօքճիւլէր պաշընատա ֆրունընէն եանընատա վագը օլուպ պունատան ադամէմ միւսիւ Գօղմի Ապատուլահընը թահթը խատրէսինատ պուլընան 99 նիւմէրօլու ֆօթօկրաֆխանէ, միւմայիլ յհին խասթալըղը հասէպի իլէ, պիր սէնէտէն պէրու, մէղբիւր ֆօթօկրաֆխանէտէ խայլի սէնէրէր չալըշմըշ վէ օն պէշ սէնէտէն պէրու մահսուլը սայիրէտէ իճբայլ սանաթ իթմիշ օլան միւսիւ Նիգօղոքի Անտրէօմենօնընը իտարէսինէ կէչմիշ օլմապա, բաղպէթլու էհալիսէ իլան օլընընը քի մէղբիւր ֆօթօկրաֆխանէտէ էլբօրանընը սօն սիստէմինճէ հէր ճինս ֆօթօկրաֆ, եանի պօեալը վէ կլասէ վէ հէր պէօյիւքլիւքտէ բէք թէմիզճէ վէ զաեէթ էհվէն ֆիեէամբա ֆօթօկրաֆ չըգարբլբը վէ հէր քիմ քի չըգարբլան ֆօթօկրաֆատան խօշնուտ օլմադ խէ գապաղ իթմէմէեէ սէրպէսթ տիր։ Ճու տաիի պէեան օլընընը քի իշպու ֆօթօկրաֆխանէտէ պուլանընդ վէ եաղմուրլու հավարատա տաիի կիւնէշ օլատուղու վագըթի կիպի կիւզել ֆօթօկրաֆ չըգարբլբը։

INJECTION
AU
MATICO
De Grimault et Cie

Բարիտէ Վիվիէն օզաղընատա 8 նիւմէրօ իլէ մուրագդամ մաղազատա մուգիմ Կրիմօ վէ Գումբանեաընընը, Բէրու մէճմուլքինատէ հասրլ օլան Մաթիքօ աղաճը եաբրաղլարընատան թէքթիպ իթմիշ օլատուղու իշպու չիրինկա սուեու, պիր գաչ սէնէ զարֆընատա տիւնեանընը հէր թարտֆընատա քէսպի չէօրէթ իլէմիշ տիր։ Պու իլաճ էն չէտիա տաքթըրլարը տաիի (Աքատեման) աղ վագըթ զարֆընատա էյի իտէր։

CIGARETTES
INDIENNES
DE CRIMAULT & Co.

Բարիտէ մուգիմ Կրիմօ վէ Գումբանեաընընը թէրթիպ իլէմիշ օլատուղու, վէ Սիկարէթ Էնտիէն թասլիր օլատան իշպու սիկարալար, թէքնէֆէտ վէ սիրիտէն հասրլ օլան էօքսիրիւք, պօղաղ վէ սէս գոբլմասը, վէ եէուզէքի սինիր սրզընընա վէ ույգուսուզլուղա բէք ֆայտէլի օլուպ, մէղբիւր իլէթլէրէ տիւչար օլանլար, իշպու սիկարանընը թիթիւնինին իչէրի չէքտէլէր, էլ վիրիր, խասթալըղ անինէ ակֆ օլուր։ Սըրթագ վիրմի իլէ ինսանընն նէֆէս ալըպ վիրմէկի ադաթլարընա մուխատաս քեսֆիֆլի էմիրպա է յեսի չթիրիր։

Հէր պիր սիկարանընը խազերինատ, Կրիմօ վէ Գումբանեաընընը իմզասը վար տը։

Սամբըր պէօյիւք էճզախանէլէրատ։

ԱԼԷՍ. Օ ՏԸ ԳՕԼՕՆԵԸ.

Օ տը Գօլօնէրընն էն ալէատը 1695 սէնէսինատ ԺԱՆ ԲՕԼ ՖԷՄԻՆԻՍ ին իճատ էյէ-տէյի, վէ ԺԱՆ ԱՆԹՕԱՆ Ֆաբրինանընը Միլան շէհրինատ 139 նիւմէրօյու Հօշթրասընն խանէսինատ իսիքատէն կէշիրտէյի Օ տը Գօլօնէը տը։

Շիշէնին իւզերինատ գըրմըզը վէ մսի պիր մարգա վար տը։

Իշպու Օ տը Գօլօնէը եալընըզ Դաբլատատա Մէրթիպանի օզաղընատա 12 նիւմէրօյու Թընինկ խանընատա իլք գաթատա մէմուրը մախսուս միւսիւ Ժօզէֆ Է· Ֆլորիանին օտասընատա սատթըր։

ՖՐԱՆՍԸԶ ՎԱԲՕՐ ԳՈՒՄԲԱՆԵԱՏԸ Մ. ԲԱԴԷ ԷՆԷ ՎԷ ԳՈՒՄԲ.

Մարսիլեա իլէ Բօթի պէյնինատ նիզա մընատա վաբօր իշլէթտիրիր։ Վաբօրլար 15 կիւնատ պիր Մարսիլեատան հարէքէթ իտիպ Իսթանպօլա կէլիրլեր վէ հէր օն պէշ կիւնատ Զարէնպահ կիւլէրի Իսթանպօլատան հարէքէթլէ, Թրապզօն, վէ Պաթում, վէ Բօթիսէ, վէ օրատան գալդըպ ասղրու Իսթանպօլա վէանատէն չարուգ սուրէթ է Մարսիլեաա կիտէր։

Նավլուն վէ մալ եիւքլէթիլմէք վէ մալիմաթը սայիրէ ալմագ իչին, սահիպլի իմզաեա միւրաճաաթ օլունա։

ՍՃԷՆԹՕ
ԲՕՊԷՆ ԲԷՊՈՒԼ

Մօմհանէ սօգաղ, Ն- 114

ՊԼՕՑԻԻՔ ԱՏԱՏՍ. ՄԻԼՍԻԻ ՆԻԳՕԼԱ ԺՕԱՆԻՏԷՍԻՆ ՕԹԷԼԻ

Եաղ մէվսիմինատ մէղբիւր ճէղերէյի ղիարէթ խատճէէ օլանլար իչին պիր օթել քիւշատ օլընմըշ տը։

Իշպու օթել, վաբօր իսկէլէսի գուրպինատ սաղ թարաֆատա վէ քէօշէ պաշընատաքի պիրինճի խանէ տիր։

Եէմէքլէրին ճինսինէ, եաթաճաղ օտալարընն թէմիզլիկինէ, վէ սայիր ճիհէթլէրինէ կէլինճէ եալընըզ շուեու սէօյլէրիպ քի միւմայիլ յհին միւսիւ Նիգօղա Ժօանինատէս, Դուլթատատա քէօրրիւնին գարշընընատա ատմըշ վէ իշլէթմէքտէ օլատուղու լոգանթա իլէ հէր քէսին թանընընը պիր ղաթ տը։

Հ. ՊՕՌԻԿԵԱՆ, Բ. ԲԱՐՈՒՆԱԿԵԱՆ
Վէ Մ. ԹԱՀԹԱՃԵԱՆ

ՄԻԻՀԷՆՏԻՍ-ՄԱՐԻՆԻՍԹ
Վէ
ՏԷՕԲՄԷՃԻ

Ապաբ գաբուսունատա, Իսկէնտէր ճատատէսինատ Ն՝. 69

Մէրդուման էհլի սանաթլար, վաբօր մանքինալարը թամիրի, վէ սու վէ պուղու իլէ իշլէր տէյիրմէն գուբարլար, մանքինա վէ թուլումագա գուրուպ եէրլէրինէ վաղ խատրէր վէ լիթօկրաֆ մանքինալարը, վէ էնվայլ ճինս գօնսօլ, պապգօն վէ օճաղ վէ խանէլէրատ գուլլանընընն հէր ճինս տէօքմէ էշեա իմալ խատրէր։

Մէղբիւր ֆապրիգա պունընարընն զաեէթ էհվէն ֆիեաթլա, վէ զաեէթ տաեանընդէ վէ զարիֆի վէ կիւզէլճէ իմալինի տէրիւտաղ խատր։

12—4

—o—

Մ. ԺՕԶԷՖ ՀԻՍԱՐ ՎԷ ԲՕՄԲ. ՄԱՂԱԶԱԼԱՐԸ

Պու մաղազալարատան պիրի Դաբլատատա Թընէլ իթթիխատլինատ մադը օլուպ, վէ տիկերի տաիի եինէ մէղբիւր ճատատէտ վագը վէ 69 նիւմէրօ իլէ մուրագդամ օլատուզու հալատ, թէսթէ, տուգինտ վէ եախսատթանէ իլէ տէնա բարֆիմբի եանի գօղուլու էշեա, թարագ վէ էմնալի չէ յէր վէ էշեայի սայիրէ սաթըրմադատ տը։

Բարիզին վէ Լօնդրանընն պիրինճի ֆապրիգալարը մամուլթթնատան քէղաֆիք ֆիրբչալար, չօճուգ օճուն ճաղլարընն, օեուն քեատրալարընն էնվայլ, վէ ժօպ վէ Պօն Կու նամ սիկարա քեսպրալարընն տէքօղիթօսու տատը։

Ֆիեաթճա էհվէնկյէթի պուլունմադատ օլատուղու կիպի, բրիֆիքս եանի պիր ֆիեաթ սէպյէնմէքտէ տիր։

ԵԷՆԻ ԵԷՄԷԹ ԲԻԹԱՊԸ
Վէ
ՀԱՄՈՒՐ ԻԵԼԷՐԻ

Ճիմանքի ատատլէր իլէ վէ մէշհուր աշճբլարընն գուլլանընընը թէքթիպլէր իւզրէ գալէմէ ալընմըշ օլան իշպու եէմէք քիթապը, պիլճիմէ ֆամիլիալար վէ պաշլըճա աշճբլար իչին բէք էլվէմ վէ ֆայտէլի օլուպ, վէ 88 սահիֆէսէն միւրէթթէպ օլատուղու հալատ, քէօրրիւ պաշընատա սուճու. Պօղոս աղանընն վէ սայիր քիթապճը տիւքքանարընատա 3 ղրշ ֆիեաթի իլէ սատթըմադատ տը։

ՍՍ.ՀԻՊ ՂԱԶԷԹԱ.
ԿԱՐԱՊԵՏ Ճ. ԳԱՆՈՍԵԱՆ

LA CENTRALE
ԼԱ ՍԱՆԹՐԱԼ
ԼԱ ԳԷՍ ՄԷՐԻՏԻՕՆԱԼ
Լ'ԻՒՆԻՎԷՐՍԷԼ

Մէղբիւր իւչ Ֆրանսըզ սիկուրիթա գումբանեալարը, մուայէէն ֆիեաթլա աթէչէ գարշը սիկուրթա իտէրլէր։

Մահէլլը մէրքէզի, Բարիտէ Բիշլիէօ սօգաղընատա 108 նիւմէրօտա տը։

Մէղբիւր իւչ գումբանեալարընն, մէմալիքի Շահանէ իլէ Եունանիսթանընն պաշ աճէնթօսը, Իսթանպօլատա միւսիւ ՖՕՐԹԻՆԷ ԺՈՒՐՏԱՆ տը։

Թաֆսիլլի մալիմաթ ալմագ, վէ էպիթէլէրինի սիկուրիթաեա վաղ իթմէք իսթէեէնլէրին, Դարաքէօյ քէօբրիւսիւ գուրպինատ Մէհէմմէտ Ալի փաշա խանընատա պաշ աճէնցախանէեէ, վէ Գալաթատա էսքի պօրսա գարշընընատա մէմուրը մախսուսը միւսիւ Մարքիզիեէ, վէ Գօնթուար Մարիթիմ, Մէլիւզին, Բրէվօիատա, վէ Սէքիւրիթէ Նաման տէօրթ Ֆրանսըզ սիկուրիթա գումբանեալարը շերքէթինին թէլլալը մախսուսը միւսիւ Տ. Գուրթէլլիեէ միւրաճաաթ իյլէմէլէրի։

COMPAGNIES
ANONYMESFRANÇAISES
ՏԷՆԻԶՏԷ ՄԱԼ ՍԻԿՈՒՐԻԹԱ ԻՏԷՆ ԱՆՕՆԻՄ
ՖՐԱՆՍԸԶ ԳՈՒՄԲԱՆԵԱԼԱՐԸ

Իշ պու գումբանեալարատան Գէնէռալ Մարէնիօ 1857 տէ իհտաս օլունուպ, սէրմաեէսի Ի-Ղ Դէնէ Ֆրանգ
Մէլէ-ղէն 1857 տէ իհտաս օլունուպ, սէրմաեէսի Ի-ի Դէնէ Ֆրանգ
Բրէվէօրա- 1869 տա իհտաս օլունուպ, սէրմաեէսի Ի-ի Դէնէ Ֆրանգ
Սէ-ի-բէրէ 1836 տա իհտաս օլունուպ, սէրմաեէսի ղէր գոբ-ի Դէնէ Ֆրանգ տը։

Պալէտատ իշար օլանան տէնիզ սիկուրիթաաը գումբանեալարը, պիրլէշմիշ օլատուգլարընատան, վէ քէնտի իհթիեաթ ադէլէրինին ճէսամէթի հասէպի իլէ, զաեէթ ֆայտէլի շարթլարը սիկուրթա խտիպ վէ թէէմինաթը միւքէմմէլ իթա խտիպլիրլէր։

Թ Ի Լ Ա Մ Ա

Մա ի-ղ ռէնէլէրին հասըլը

1876 տա հասրլ օլան քեար	684,266	Ֆրանգ
1877 » » » »	371,547	»
1878 » » » »	347,256	»
Եէքիւնի քեար	1,403,169	»

1878 դեկտեմբեր 31 տէ օլան ԲԷԷՌՆՈԼ

Սէրմաեէ	8,500,000	Ֆրանգ
Քեարատան ալրգ օճուն իհթիեաթ ադէսի	1,763,566	»
Թէհլիքէեէ դարշըլըգ հըֆզ օլունմուշ ադճէ	1,823,314	»
Եէքիւն	12,086,880	»

Իսթանպոլ աճէնթօսու
Մ. Ժ. ԱԼՊԻՆԻ

Աճէնցախանէ, Դարա քէօյ քէօբրիւսիւ գուրպինատ Մէհէմմէտ Ալի փաշա խանընատա տը։
Թէլլալը մախսուսը
Տ. ԳՈՒՐԹԷԼԼԻԷ

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱԼԱՐԸ

Լօնդրա 22 Մայիս

Ինկլիզ ֆոնտօլարի	99- 1/4
Էսհամը Ռէմմէմիէ այլըրը	10- 15/16
» » գարանը	10- 7/8
1865 Իսթիդրազը	12- 1/8
1869 »	11- 1/2
1871 »	69-
1872 (Պօն տիւ Թրէզօր)	19-
1873 »	11- 1/8
Օսմանը Պանգասը	11- 1/2
Ռուսիա Իսթիդրազը 1873	89- 1/2
Մըսըր Իսթիդրազը պիրլէմիշ	58- 7/8
» Իսթիեազը (շրմէնտը.)	88- 1/4
Տէվլէթը Ալիէնին 1877 Իսթիդրազը	81- 7/8
Տարբա սանիեէ	75-
Մըսըրըն Բանկա Իսթիդրազը	86- 1/4
1877 Մանճարիսթան էհամը	90- 3/4
Գամպիօ Բարիզ 3 այ վաստ	

Բարիս, 22 Մայիս

Ֆրանսըզ ֆոնտօսու 3 %	85-35
» » 5 % Ա-	
մորթիսմանը	-
» » 5 %	118-92 1/2
Էսհամը Ռէմմէմիէ այլըրը	11-17 1/2
» » գարանը	11-17 1/2
1865 Իսթիդրազը	59-
1869 »	58-
1873 »	56-
Բուսէլի չըմէնտը. Թահվիլա.	36-75
Օսմանը Պանգասը	542-50
Գրէսի Լիոնէ	947-5
Ռուս ֆոնտօսու 5 % (1877	94- 5/16
Բուսիանըն Շարք Իսթիդրազը	60- 3/8
Իսթալիա ֆոնտօսու	85-87 1/2
Մըսըր Իսթիդ. պիրլէմիշ	301-25
Իսբանեա Խարիճի Իսթիդրազը	17- 7/8
Գամպիօ Լօնդրա Իւղէրինէ	25-29

Բարիս, (Պուլվար) 22 Մայիս

Ֆրանսըզ ֆոնտօսու 5 %	118-95
Էսհամը Ռէմմէմիէ	11-20

Վիէննա, 22 Մայիս

Լօնդրա իւղէրինէ գամպիա	118-40
Բումէլի սէմիր եօլ թահվիլաթը	16-50

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Էսհ. Ռէմ. մայիս 13 ագշ. գր.	12- 3
» » մայիս 14 սպհ. աչ	12- 2
» » Էն եիւքսէք	12- 2
» » Էն աշաղը	12- 2
» » Սաաթ 3 տէ	12- 2
1863 Իսթիդ. (Մութօն) 6 % ֆ.	-
1865 » » 6 % ֆ.	58-
1869 » (Բինար) 6 % ֆ.	57- 3/4
1872 » (Պօն տիւ Թրէզօր	19-
1873 » (Բինար) 6 % ֆ.	54-
Բուսէլի չըմէնտըֆէր	36- 7/8
Բէքօր » -ը-	30-
Հէվալէսիզ » -ը-	32- 1/2
Ագէ ֆայդի %	9-

ԱԳՍԻՕՆԼԱՐ ՖԻԵԱԹԸ

Գրէսի ժէնէրալ 6 %	3-18
Սօսիէթէ ժէն 6 %	4-18
Իսթանպոլ Պանգասը	6-20
Սօսիէթէ Օթոման	3- 5
Թրամվայ 5 %	3-45
Լավրիսմ (մատէն)	89-

ԱԳՋԷԼԷՐԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Օսմանը լիրասը 100 ղրշտան	Ղ. Փ.
Ինկիլիզ լիրասը	110-00
Ֆրանսըզ ալթունու	87-35
Բօլ	90-10
Գրիմիյ ալթունու	51-28
Պէեաղ մէճիտիյէ	106-30
Մէթալիք	210-30
Պէչիք	209-
Պաղըր	505-
Գարպոն դայիմէսի գաբիք	8-

ԳԱՑՄԷՆԻՆ ԲԻԱԶԱՍԸ

Էն եիւքսէք	1055-
Էն աշաղը	1055-
Սաաթ 5 տէ	1055-